


ՍԻՈՆ



Ս. ՑԱԿՈՐԲԱՆԻ ՏԱՐ ՀԱՅՈՒԹ ՑԵՐՈՒՄԱՐԴԱՐ

«ՍԻՈՆ» مجله ارمنية شهرية ، دينية ، أدبية ، ثقافية ، لغة والبيان
"SION" an Armenian Monthly of Religion, Literature and Philology

ԲՈՎԱՆԴԻԱԿՈՒՆ

ԽՄԲԱԳԻՐԱԿԱՆ		
— Հայց. Եկեղեցւոյ լոյս հաւատքը	ՄԱՂԱՔԻԱ ՊԱՏՐԻԱՐՔ ՕՐՄԱՆԵԱՆ	257
ԿՐՈՆԱԿԱՆ		
— Խաչին նառը	ՀԱՐԹՈՒԿ ԵՊՈ. ԱՍԻԱՆԵԱՆ	263
— Տեւական խաղաղութիւնը	ԳԵՐՈՎ Ս. ՃԱՆԱԿՎԻՉԻԱՆ	265
ԲԱՆԱԿՍԵՂԾԱԿԱՆ		
— Թռչունի քեւով	ԱԳԻՒԱՐԻ	269
— Ղազար պատային աղօքքը	ՀՄԱՑԱԿԱ ԳՐԱՆԵԱՆ	270
ԿԱՆՈՆԱԳԻՏԱԿԱՆ		
— Վարդապետութեան աստիճանները Հայ Եկեղեցւոյ մեջ	«ԼՈՅՈ»	271
ԽՄԱՍՏԱՍԻՐԱԿԱՆ		
— Միջոցը եւ ոգին	Թերթ. ՇԱՀԵ ՎԱՐՄԻՆԻԱՑ	275
Ակամայ անդրադարձութիւններ	ԽԵՄԻ.	278
Բացում Ամենանի նորակառոյց վարժուանին	Ե.	284
Ո. ՅԱԿՈԲԻ ՆԵՐՄԵՆ		
— Եկեղեցական-Բեմական		288
— Պատօնական		288
— Նուսպանանդես		288

**ՍԻՈՆ -ի Տարեկան Բայմեզինն է,
բոլոր Երկիրներու համար, Անգլ. Շրիմ 20**

**Redaction of the Armenian Monthly SION
Armenian Patriarchate,
P. O. B. 4001
Old City - Jerusalem (Jordan)**

تصدراها - بطريركية الارمن الارثوذكس المدير والمحرر المسؤول - صاحب النافذة رئيس الأساقفة هايكازون ابراهيمان
اكتوبر ١٩٦٢ طبع في مطبعة دير الارمن - القدس العدد ١٠

Proprietor - His Beatitude the Armenian Patriarch of Jerusalem. Armenian Patriarchate, Jerusalem.
Editor - Archbishop Haigazoun Abrahamian. Armenian Convent, Jerusalem.
Printed by the Armenian Convent Printing Press, Jerusalem.

≡ Ա Ւ Ո Ւ ≡

1.9. ՏԱՐԻ - ՆՈՐ ՇՐՋԱՆ

1962

◀ Հոկտեմբեր ▶

Թիւ 10

ԽՄԲԱԴՐԱԿԱՆ

ՀԱՅՑ. ԵԿԵՂԵՑԻՈՅ ԼՈՅՍ ՀԱՒԱՏՔԸ

Տետրակին հեղինակը Ս. Գրիգոր Լուսաւորիչը Հռովմ տանելէն և զերադանելէն յետոյ կը զրէ թէ ոչայոց Արքազան Լուսաւորիչը . . . Վաղարշապատու աթոռանիստ Եկեղեցւոյն մէջ ոտ հետեւալ Լատինադաւան խօսքերը ժողովրդեան ուղղեց. Հռովմայ Քահանայապետին ընդհանուր Քրիստոնեայ Եկեղեցիներուն վրայ ունեցած առաքելական գերազանց իշխանութիւնը քարոզեց, և այսպիսի դաւանանքի մը վրայ հիմնեց այն Սուրբ աթոռը . . ի մէջ քերած վկայութիւնը Ազտիմանզեղոսի մէջ գտնուած Ս. Գրիգորի ի Հռովմ ճանապարհորդութենէն վերջը ըսուած են. Ազաթանզեղոսի վրայ հետեղներ կը տեսնեն թէ Ս. Գրիգոր իւր վարդապետութեան ուսուցումը (մէկ կողմ կը ձգենք մտաենազրական ինդիքներ), ոկտած է 301 թուականին, Հռովմայ Կայսրութեան և Կոստանդիանոսի գարձէն 12 տարիներ տուալ, և իւր զրութիւնն ու վարդապետութիւնը այդ տանեակ տարիներուն մէջ պէտք է պարփակել, յորս Հայք Ս. Լուսաւորչի վարդապետութեամբ լուսաւորուեցան և գօրացան, և 311 թուականին զզալի կերպով զայն ցուցին և պաշտպանեցին Մաքսենտիանոսի դէմ: Բաց աստի 312 թուականէն առաջ կարելի չէ Ս. Գրիգորը Հռովմ տանիլ, վասն զի մինչեւ այն ժամանակ դեռ Կոստանդիանոսի դարձը տեղի ունեցած չէր: Իսկ այդ թուականէն վերջն ալ անկարելի է, որովհետեւ Ս. Գրիգոր յոյժ ծերացեալ և տկարացեալ, հովուական գործերն իսկ իւր որդւոյն թողած, միայնակեացի մը նման կը սիրէր քարանձաւներու մէջ կեանքը անցնել: Այդ ստոյդ պարագաները զիւնալով կրնանք համարձակօրէն ըսել թէ հակառակ ենթադրութիւնը բոլորովին սխալ է, և պատմականօրէն կը հաստատուի թէ Լուսաւորիչն Հռովմ զնացած չէ:

Բայց և ոչ բան մը քարոզած է Հռովմայ Հայրապետներուն կարծեցեալ գերազանց իշխանութեան մասին, ինչպէս տետրակը հետեւալ բառերուն մէջ խորհած է տեսնել՝ Լատինադաւան վարդապետութիւն մը, ուրոց (աշակերտաց) առաջինն Պետրոս ասէ, թէ՝ Դու ես Արդի Աստուծոյ կենդանւայո վասն որոյ և գերանութիւնն ընկալաւ, ասէ, Երանի է քեզ, Պետրոս որդի Յովանուն զի ո՞չ յերկրէ տահմակցաց քոց ի մարմնէ և յարնենէ Ազգի քո՝ ի մարդկանէ առեր դու-

զայդ զիտութիւն, այլ Հայր ի յերկնից եղ ի սիրտս քո և յայտնեաց քեզ, եւ արար զնա վէմ հաստատութեան ամենայն Եկեղեցիցաց»:

Առաջին և ամենայն Եկեղեցիցաց բառերուն վրայ հիմու ելով կ'եղաւ կացնէ, թէ վէմը Պետրոսն է, թէ բոլոր Եկեղեցիք անոր վրայ շնուռած են, թէ Հայոց Եկեղեցին ալ անոր մէջ է, երբ Ա. Ետարանի այդ խօսքերը բացատ րեցինք պէտք եղածն ըսինք արդէն, տեսանք թէ Աւետարանական և Առաքե լական բացատրութեամբ հաւատոյ վէմը Քրիստոս է: Այսպէս Ս. Գրիգոր Լու սուրբիչն ալ կ'ըսէ թէ Պետրոսի գաւանութիւնը — Դու ես Քրիստոս Որդի Աստուծոյ կենդանւոյ — որ վիսի պէս հաստատուն է, եղաւ բոլոր Եկեղեցիներու հիմը, և այս միայն է Խուսաւորչի ճշմարիտ գաւանանքը: Զի եթէ Ս. Գրիգոր Հոռովէտաւաններու նման վարդապետէր, անշուշտ Պետրոսը միւս Առաքեալներէն աւելի բարձր պիտի ենթազրէր: Ըսդհակառակն՝ հետեւալ խօսքերը մեզ կր ցուցնեն թէ Ս. Գրիգոր Աւետարանի հետևողութեամբ վարդապետէրով բոլոր Առաքեալները համահաւասար իշխանութեան տէր կը նկատէ (Էջ 340): Եւ եղեն հիմունիկ Առամեալին և առին զնարհս Քահանայութեան և Մարգարէւութեան և Առաքելութեան երկնաւոր խորհրդոյն զիտութեան որ վարէր զայր յԱրքահամեան զաւակէն զոր ետ ցջէր ժառանգութեան աւանդապահն Յովհաննէս, և Տէր ետ Առամելոցն, զիականս արքայութեանն եւ ի ձեռու նոցա (Ա.Ամելոց): Վարդապետաւութեան ամբողջութեան մէջ շատ զեղեցիկ նկարազրուած է Առաքելոց պաշտօնն ու զործը, և Ս. Գրիգոր կը ներկայացնէ զանոնք հաւասար իշխանութեամբ և հաւասար զօրութեամբ, և (Էջ 356) յայտնապէս կ'ըսէ թէ հաստատուի վէմը Քրիստոսի համար ըսուած է: — «Զի ի վերայ լիմին հաւատութեան շինեսցէ դիտէ զրարձրութիւն հիմանց Եկեղեցւոյ»: Խակ Յաճախապատումէ (Ժէ. Ճառ) ի մէջ բերուած կտորին իմաստը ճշգելու համար բաւական է մատնանիշ ընել նոյն Յաճախապատումի հետեւալ խօսքերը որոնք ունէ զրժուարութիւն շունին: Առո Պետրոս բանս ի Տեղանէ առ ամենայն վերակացու սուրբս տասցաւ, որք զնշմարտութիւնն իրաւ ունին» (Էջ 143): Այդ խօսքերը դիտմամբ մէկ կողմ ձգած է՝ որպէս զի ի վերև յիշուած խօսքերուն տայ ու զած իմաստը և բացատրութիւնը: Բայց խնդիրը պարզ է, Յաճախապատումի հեղինակը ոչ զՊետրոս ընդհանուր Եկեղեցւոյ լիմ կամ հիմն կ'ընդունի և ոչ ալ կապելու և արձակելու իշխանութիւն անոր տրուեցաւ կ'ըսէ, այլ կը զրէ չՃիրջմէն Պետրոսի ուղղուած խօսքերը բոլոր վերակացուներուն ըսուեցան, որոնք ճշմարտութիւնը ունին: Ակնյայտնի է ուրեմն որ վերոյիշեալ վկայութիւններուն տարբեր իմաստ տուողներ, իմաստները խեղաթիւրելով ժողովուրդը խարելու ձգտումներ կը ցուցնեն:

Ս. Գրիգոր Խուսաւորիչէն յետոյ տետրակը բոլոր չորրորդ և հինգերորդ դարերու նշանաւոր Հայրեն ալ Լատինադուան անուանել և ցուցնել կ'աշխատի, և կը զրէ: «Մեծն Ներսէս Հայրապետն ալ Լատինադուան էր, և թէ Ս. Բարսեղ Հայրապետին նախազահութեամբը Արքելեան Եպիսկոպոսներէ կեսարիա գումարուած ժողովին մէջ ան ալ խորհրդապետից եղաւ. և ստորազրեց սիւնհողոսական աղերսազիք մը, որ Ս. Դամասոսի Հռովմայ և օտար Եկեղեցւոյ Քահանայապետին և Արքեմտեան Եպիսկոպոսաց խրկուեցաւ՝ արևելեան կամ

Արիոսեան վէճերը իր իշխանութեամբը դադրեցնելու համար։ Պատմական խո-
չոր սուտեր են զորս կ'արտասանէ տետրակին գրողը, բոլորովին անտեղեակ
ընդհանուր եկեղեցւոյ և Ազգային Եկեղեցւոյ և նոյն իսկ Լատին Եկեղեցւոյ
պատմութեան։ Բարսղի զրած նամակը բարեբաղդաբար ունինք ձեռքերնիս, և
թղթոյն վերնազիրը կարդալով կը տեսնենք, որ ո՛չ թէ Հռովմայ Եպիսկոպոսին
ուղղուած է, այլ բոլոր Արևմտեան Եպիսկոպոսաց, ճիշդ այս բառերով։ «Ամե-
նաբարեապատ եւ ամենասուրբ եղբարց պատմօնակցաց յիշալիս եւ ի Գաղղիա
միաձայն Եպիսկոպոսաց»։ Մտորազրովները երեսուն երկու Եպիսկոպոսներ են,
Մելիտիոս, Եւսեբիոս, Բասիլիոս, Կին., առանց աթոռներու անուան, որոց մէջ
քանարորդ տեղը կը զրաւէ Ներսէս անունով Եպիսկոպոս մը։ Թէ՛ ժամանակը,
որ 372 տարիէ շատ վերջը պէտք է լինիլ, թէ՛ Ներսէսի մահուան թուականը՝
373ին, թէ՛ պարզապէս Ներսէս անուն մը՝ Հայոց Հայրապետ Մեծին Ներսէսի
հետ նոյնացնելու անհաւանտկանութիւնը բաւական են անարժէք ցուցնելու
իրեկ փաստ բերուած վկայութիւնը։ Նկատելի է նաև, թէ թղթոյն նպատակն է
պարզապէս հրաւիրել Արևմտեան աշխարհի Եպիսկոպոսները, որ իրենք ալ ար-
դելք հանդիսանան Արիանոսաց աղասիքոյն յառաջիազգացութեան դէմ։ Ա. Բարսղի
նամակին մէջ բնաւ Գամասոսի անունը չենք գտներ, և ո՛չ իսկ Հռովմայ ա-
նունը կայ անոր մէջ, այլ Խոտալիոյ և Գաղղիոյ Եպիսկոպոսաց ուղղուած է։ Այդ
զրութեան մէջ Լատինադաւան գաղափար մ'իսկ չկայ, և Քրիստոնէական սէրն
է որ կը փայլի, և ոչ այլ ինչ։ Մեր Մեծն Ներսէսը զայն չէ ստորագրած հա-
ւանաբար, բայց եթէ ստորագրած իսկ ըլլայ, նախնական դարուց Եկեղեցեաց
միութեան ձեւ հաստատած կ'ըլլայ, գոր և մեք կը պաշտպանեմք։

Տեարակին հեղինակը կը կարծէ, թէ իր կարծեաց պաշտպան հանդիսա-
ցող է նաև Ս. Սահակ Հայրապետն, զոր Լատինադաւան կ'անուանէ և քանի մը
խօսքերը կը յիշէ կանոնազրէն առնելով, «Հաւատուիլ Շինեալ զազդ մարդկան
ի վերայ վիմին հաստատութեան . . . Քանզի նոյն ինքն կենարարն ուսուցանէ
ասելով Ցետրոս, Դու ես վէմ և ի վերայ այդր վիմի շինեցից զեկեղեցի իմ,
և դրունք գժոխոց մի յազթահարեսցեն։ Արդ զի՞նչ իմանայցեն զասեն ցՊետ-
րոս՝ վէմ, միթէ որպէս զմի ոք ի քարա՞նց, քա՞ւ լիցի, այլ մարդ բանաւոր
զուխ առաքելական գասուն, և թէ անդրդուելի հաւատառ խոստովանեաց ըՊ-
Քրիստոս Արդի Աստուծոյ, երանութիւն ընկալաւ, և վէմ անուանեցաւ։ Ապա
ուրեմն շինեալքն ի վերայ նորա չեն քարինք, այլ մարդիկ նորին հաւատոյ հա-
սութեակիցք»։ Այդ կանոնէն կը հասկնանք թէ Ս. Սահակի ատեն ոմանք Եկե-
ղորդակիցք։ Այդ կանոնէն կը հասկնանք թէ Ս. Սահակի ատեն ոմանք Եկե-
ղեցւոյ և Վանքի մէջ տարբերութիւններ զրած են — և ինարծեցին տղիտութեամբ
այլ զոմն Եկեղեցի ասել և այլ զոմն Վանսա — և իրենց ախմար խօսքերով կոիր
և հերձուած ուղեցին մուծանել և իմ միաբանութիւն հաւատոյ։ Ս. Սահակ անոնց
դէմ կը զրէ և կը ցուցնէ, թէ վայրն ու քարը չէ Եկեղեցին, այլ հաւատացեալ
ժողովուրդը։ Առաքելոյն խօսքը յիշելով «Մի է Տէր, մի հաւատ, և մի մկր-
տողովուրդը։ Առաքելոյն վիտական գիտութեան Աստուծոյ։ Պետրոսի դաւա-
չին զմեզ ի միաբանութիւն գիտութեան Արդույն Աստուծոյ։ Պետրոսի դաւա-
չին որինակ բերելով կ'ըսէ, այդ դաւանութեան վրայ շինուած է Եկեղե-
չութիւնը օրինակ բերելով կ'ըսէ»։

ցին և ոչ փայտերու կամք քարերու վրայ Պետրոս նիւթական քար մը չէ, այլ մարդ բանաւոր որ Քրիստոսը Արդի Աստվածոյ խոսափանելուն համար երանութիւնը ընդունեց և վէմ անուանեցաւ Ապա ուրեմն կ'րսէ, անոր (հասաւատուն վիմին Քրիստոսի) վրայ շնուածները քարեր չեն, այլ անոր (Պետրոսի) հաւատոյ գոււանութիւնը ունեցող մարդիկ Ս. Հայրապետին տուած բացատրութիւնը շտո պարզ է և շատ հեռու Հոռվմէ ադոււան զրութենէն Վերջին բառերէն յեւ տոյ կան հետեւալ տողերը, զորս տեսարակը չէ ուզած յիշել ։ «Քանիզի ո՛չ դանդաղին զիրք՝ սովին անուամբ ձայնել զՃէրն մեր և զՓրկիչ ։ այսինքն թէ հաւատոյ վէմ անունով կ'իմացուի Քրիստոս, ինչպէս վերի խօսքերը ցոյց կու տան, որուն վրայ Եկեղեցին կամ հաւատացեալը պիտի հաստատուի Ասկէ զատ Ս. Սահակ Եկեղեցին նաւու մը կը նմանցնէ, նաւապետը կամ զլուին ինքն Քրիստոս է, կ'ըսէ, իսկ Առաքեալները անոր նաւապարներն են ։ Ծեսանես զյարմարումն և զրարձրութիւն Եկեղեցւոյ, զուրբը և զամբիծ հաւատն ասեմ, որոյ Առաքեալք, Մարդարէք և Վարդապետք են նաւագարք, ունելով նաւապետ զմարմնացեալ Բանն Աստուածաւ ։ Դեռ կան Ս. Սահակայ կանոններուն և նամակաց ուրիշ յայտնի բացատրութիւններ ալ, որ նոյն իմտատը կը յայտնեն, այլ տւելորդ կը համարիմք զանոնք մի առ մի յառաջ բերել ։

Նոյն տեսրին հեղինակը Ս. Սահակէն յետոյ Ս. Մեսրոպը և Ս. Թարդիմանիշներուն խումբն ալ կ'ուզէ Լատինադաւան ընել, այլ ամենուն համար վկայութիւններ չունի, և առաջ Եզնիկի և Խորենացիի անունները կը յիշէ ու կ'ըսէ ։ ռենա Եզնիկ Կողբացին որ Պօղոս Առաքեալին բերնովը կը խօսի ։ — Աչ զի ես միայն արժանի եղէ խորդոյն, որ տրուան եմ Առաքելոց, այլ թէն Պետրոս որ զլուին է Առաքելոց, չկարէ ճառել ։ ։ Պլուխ Առաքելոց բառերը կը բաւեն հետուցնելու համար թէ՝ Եզնիկ Պապական զիխաւորութիւնը կ'ընդունէր ։ Սակայն Եկեղեցական Հարց գրուածոց մէջ այսպիսի բառերու և կոչումներու ստէպ կը հոնդիպինք, որոնք բոլոր Առաքեալներուն համար զրեթէ ըսուած են, իսկ Առաջին եւ Գլուխ առաքելական դասուն բացատրութիւններ Պետրոսի համար կը զործածուին, տաններկու Առաքելոց մէջ մէկ թիւը կազմելուն համար, ինչպէս երկրորդ թիւը իշխանութեան տարրերութիւն չի բերեր ։ Կողբացին Եզնիկ Պետրոսը միւս Առաքելոց ընկեր կը նկատէ, և ո՛չ թէ Առաքեալներէն վեր ՊԵՏ կամ Առաքելոց վրայ ԳԼՈՒԽ ։ «Թէպէտ և (Պօղոս) կ'ըսէ, Առաքեալ և անօթ ընտրութեան էր, սակայն էր ընկեր Պետրոսի, լծակից Որդեւոցն Արուաման և քարոզակից Բառնաբայ» եալլու ։

Խորենացիէն ալ յառաջ կը բերէ սա խօսքերը իրը Պետրոսի բերնէ ըսուած ։ «Քանիզի ահա նկար օրինակ մեծ բարւոյն անսխալ հաւատոյն և յառաջացեալս ի Ցեառնէ վէմ ։ ։ ։ Խորենացւոյ անունով ի մէջ բերուած այս խօսքը Պիտոյից կոչուած զիրքէն է (Ը. զրոց բարառնութեան սահմանէն)։ Այդ բարառնութեան օրինակին վերնազիրն է, «Զի՞նչպիսի բանս ասասցէ Պետրոս զինի ուրանալոյն գծէրն», որուն մէջ կը տեսնենք որ Պետրոս Առաքեալը կ'արտաստէ իր ուրացութեան վրայ և մի առ մի կը թուէ այն բարիիքները՝ զորս միւս Առաքելոց հետ վայելած էր Քրիստոսէ, և որոնցմէ ուրացութեանմբ զրիւած էր ։ կը փափաքի հասնիլ յառաջին ծայր կատարելութեան, ըսել է որ կորսնցու-

ցած էր ունեցածը, մինչ իւր ընկեր Առաքեալները կը պահէին գայնս, ամէնքը ընդունեցին հոգին, ամէնքը եղան փակակալ՝ կապելու և արձակելու իշխանուա թիւն առնելով, ամէնքը եղան հիմունք: Պէտք չէ մոռնալ որ Պիտոյից գիրքը հարտասանական ձևերու օրինավիճեր են, և Խորենացիէն ալ չեն, և անոնցմէ Խորենացոյն հաւատքը փնտուել անտեղի ենթադրութիւն է: Իսկ աեարակը յառաջ բերած օրինակներէն վերջ կը զրէ: Ենյա պատճառաւ է որ Լատինագաւաւն Խորենացին իր Հայոց պատմութեանը մէջ նիկիոյ, կոստանդնուպոլոսյ և Եվեսոսի ընդհանուր ժողովները յիշատակած ատեն, միշտ կամ Հռովմայ Քահանա յապետաց անունը և կամ անոր անունով եկող նուիրակին անունը ամէն Եպիսկոպոսներէ և Պատրիարքներէ յտուած, իբրև նոյն ժողովներուն մէջ գահերէցներու անունը կը յիշէ: Բայց Խորենացին միայն ժողովական նշանաւոր աթոռներու Եպիսկոպոսներու անունները կը յիշէ. և այդ երեք տիեզերական Ս. Ժողովոց համառոտակի յիշատակութեան մէջ Հռովմայ Եպիսկոպոսին Գահիներէց անունը չի տար. և ոչ երբեք կը զրէ թէ Հռովմայ Եպիսկոպոսը նախազանց Ս. Ժողովներու Նիկիոյ տիեզերական Ս. Ժողովոյն նախազանց էր կոստանդիանուա կայսրը (Տես՝ Սոլոկատ, Եկեղ. պատմ., Գիրք Ա., Գլ. Ը.), իսկ Եպիսկոպոսները բազմած էին իրենց աթոռներուն կարգովը: Հռովմայ նախաթոռներինը յիշուած չէ: Կոստանդնուպոլոսյ Ս. Ժողովոյն մէջ նշանաւոր Եպիսկոպոսներ կը յիշուին՝ Տիմոթէոս Աղեքսանդրիոյ, Գրիգոր Նաղիանզացի և Նեկտարիոս Կ. Պուտեցի և Կիւրեղ, իսկ Հռովմայ Եպիսկոպոսին անունն իսկ չկայ (Տես՝ Գերոյիշեալ աղքաղիւրը, Գիրք Ե., Գլ. Ը.): Իսկ Եփեսոսի Ս. Ժողովոյն մէջ Եպիսկոպոսաց զույն նստած է Կիւրեղ Աղեքսանդրացին: Առոք է Հռովմայ Եպիսկոպոսին գահերէցութիւնը: Բայց երբէ գահերէցութիւն ալ լինէր, միթէ գերազանց և տարբեք իշխանութիւն կրնա՞ր համարուիլ:

Խորենացիէն յետոյ կարգը կուզայ Եղիշէի, և անոր պատմութենէն կ'առնու սա խօսքերը թէ, և Ոոյնպէս և զհաւատան որ ի Քրիստոս, ընկալեալ ի Ս. Եպիսկոպոսապետէն Հռովմայ՝ լուսաւորեաց զիստարային կողմունո հիւսիսյ՝ զոր այժմ կամին ի մէնչ կորզել հանել խաւարասէր որդիքն արենլից: Մինչե հիմու Հռովմէազաւաւն զրողներ Եղիշէի այս առղերը Դաշանց բուղիքի հիմ կը բռնէին, իսկ սա կը կարծէ թէ ո՛չ միայն Տրդատ Հռովմայ Եպիսկոպոսէն իր հաւատքը ընդունած է, այլ և Վարդանանք: Բայց Եղիշէ յառաջ բերուած կտորին մէջ զրուած է միայն «Տրդատիս» ապրեալ մնաւ յերկրիդ Յունաց և արքան կողմուն հիւսիսոյ և այլն: Իսկ Ս. Եպիսկոպոսէն Հռովմայ սոյնպէս և զհաւատան որ ի Քրիստոս ընկալեալ ի Ս. Վարդան ինքն լուսաւորեաց զիստարային կողմուն հիւսիսոյ և այլն: Իսկ Ս. Վարդան ինքն կը յայտարարէ, «Զշշմարիտ և զարդար հաւատն ուսեալ էք յԱստուծոյ ի ձեռն Առաքելանման հովուին Սըրոյ նահաւակին Գրիգորի և նորին զաւակի» (Ղազ. Առաքելանման հովուին Սըրոյ նահաւակին Գրիգորի և նորին զաւակի): (Ղազ. Փարպեցի, էջ 147): Վարդանանց հաւատքը Լուսաւորչէն է և ոչ Հռովմէն, և Փարպեցի, այս յայտնի պատմութիւն է, զոր քանի մը շփոթ խօսքերով նար չէ ըլիւ: այս յայտնի պատմութիւն է, զոր քանի մը շփոթ խօսքերով նար չէ ըլիւ: այս յայտնի պատմութիւն է, զոր քանի մը շփոթ խօսքերով նար չէ ըլիւ:

Կեսարիա այն ատեն հպատակած էր կոստանդնուպոլիսոյ Պատրիարքին, ինչ որ կեսարիայէ էր կոստանդնուպոլիսէ առնուած ըսելու իրաւունք կը կազմէ: Եթէ նամակը զրողներ ըստ կամս պատմութիւն կազմելու չափ յետսամիտ չուզէ կարծել, ասկէ զատ իմաստ չի կրնար տալ այն խօսքերուն: Թող որ լաւագոյն քննադատներ նամակին պատճէնը վաւերական չեն ընդունիր, նկատելով որ Փարագեցին չունի, և նոյն իսկ ռՀռովմայք բառին վրայ գրչութեան սիրալանք մը կը տեսնեն, ինչպէս խօսից կարզը և բոլոր պատմազրաց միաձայնութիւնը կը հաստատեն:

Տերակին հեղինակը Լատինացնել ուզած է Յովիան Մանդակունի կամ թողիկոսն ալ, որուն համար կը զրէ: ռՀալածանաց ատեն որ հինգերորդ դարուն մէջ սոսկալի հետեանքներ ունեցան ի Հայս, Քրիստոսը ուրացող Ազգայիններուն հրամայեց որ ի Հռովմ երթալով Պեարոսէն, որ այն ատեն Սուրբ Լեռն մեծ Քահանայապեան էր, իրենց արձակումը ընդունին: Բայց Յովիան Մանդակունի Կաթողիկոսի Դրւնոյ Մայր Եկեղեցւոյ քարոզին մէջ ո՛չ Հռովմայ անուն կայ և ո՛չ ալ Լեռնի անուն: Եթէ և Պետրոսը յանձնին Լեռնի վերակենդանացեալ կարծէ, բայց տակաւին Լեռն ալ չի գտներ Մանդակունիին ատեն, զի Լեռն 461ին մեռած էր, և Մանդակունուոյ տաենաբանութեան ժամանակ 485ին ուրիշ երկու ևս աթոռակալներ անցած էին, և Փելիքս Գ. Հռովմայեցին էր այն աւուր Հայրապեան Հռովմայ աթոռոյն վրայ: Սակայն պատմական ճշդութիւններ Հայ Եկեղեցւոյ հակառակորդին համար անհրաժեշտ պահանջներ չեն: Մանդակունիի խօսքը կը սկսի այս ընդհանուր սկզբունքով (Ղագ. Փարապ., էջ 556-557) թէ Շիստ իւրաքանչիւր ախտից բժիշկըն յայտնի են և պատրաստ, և կը շարու նակէ, «Մաքսաւորները տարէք Մատթէոս Աւետարանչին և Զաքէոսին, պոռնիկները պոռնիկ կնոյ» որ այսօր դուստր է Քրիստոսի, աւազակները դրախտաբաց աւազակին, ուրացողներն ալ, կ'ըսէ, արքայութեան դռնապանին և փակալին՝ Պետրոսին: Հռետորական արուեստի ձև մըն է տարէքաը, և Պետրոսի և ուրացելոց յարաբերութիւնն այն է, ինչ որ Զաքէոսի մաքսաւորին և բոլոր մաքսաւորաց, աշակովմեան աւազակին և բոլոր աւազակաց, Աւետարանական պոռնիկին և բոլոր պոռնիկներու յարաբերութիւնը, ո՛չ իշխանութեան և ո՛չ մեծութեան նշանակ, այլ մեղսակից լինելով ապաշխարութեամբ արդարանալու նմանութիւն: Պետրոս ալ ուրացաւ, կ'ըսէ Մանդակունին, բայց ապաշխարութեամբ արդարացաւ. ուրացեալներ երթան Պետրոսէ օրինակ առնեն և իրենք ալ ապաշխարութեամբ արդարանան: Զաքմանք է որ սմանց գրչին տակ խօսքերը այդշափ կրնան խեղաթիւրուիլ:

(Մնացեալը յաջորդիլ՝ 3)

ՄԱՂԱՐԻԱ ՊԱՏՐԻԱՐՔ ՕՐՄԱՆԵԱՆ

ՎՐՈՇԱԾԿԱՆ

ԽԱԶԻՆ ՃԱՌՈՒՐ^(*)

•

Ձի նառ խախին կորուելցոց յիշառութիւն է, այլ Փրկելցոց մեզ՝
զօրութիւն Ասաւելոյ։
(Ա. ԿՈԲ., Ա. 18):

Այս աշխարհի մէջ, առ հասարակ, մարդիք կան, որոնք իրազութիւններ և գործեր դատելու որոշ առանձիւններ և ըմբռնումի որոշ կերպեր ունին։ Ուժանք, կրօնական իրականութիւնը հասկնալ ու ըմբռնել կ'ուղարկան հրաշք կ'արժանալիքին պատճենանին են հրաշք հաւատալիքին։ Ա ուրիշներ՝ գիտութեան ու իմաստութեան փաստին ոյժով կը փափաքին զիմաւորել կրօնական ճշշմարտութիւններ, և ուրիշներ՝ տակաւին, ստուապանքին ու զիշտի հոգիտին, այս աշխարհի անցքէն, բռնաւոր տառապազին կեանքի հոգերով, կը սիրեն զեռ քաշկոտել իրենց կեանքին անիմաստութիւնը։ Միոյն կամ միւսին համար, այսպէս, կեանքը կը դառնայ զառն ու դաժան, և չեն ուզեր զերցնել խաւարին կեցւանքը իրենց աշերէն՝ տեսնելու լոյսին ու նշմարտութեան ճառագայթը։

Միւս կողմէ սակայն, կրօնական զգացողութիւն ունեցող անհատներու համար, կեանքն ու իր արժէքը ճանչնալու և հասկնալու չափանիշը փրկագործութեան խորհուրդին, սիրոյ, որրութեան և խաղաղութեան զգացողութիւն է, որ Աւետարանն իսկ է։ Ու այս հասկացողութիւնը ունեցողներ՝ Աւետարանի տեսանկիւննին զիտուած, ստուգապէս կը տեսնեն Աւետարանի պատմութեան յաւերժական հրաշքը, որ կատարուած է սկիզբէն ի վեր, Աստուած կողմէ և գրիթէ միշտ, անընդմիջաբար, և այդ յիմարութիւնը — այսպէս զիտուած բացա-

սական մարդոց կողմէ — Աստուածոյ իմաստ տութիւնն է, և մարդկային տկարութիւնը — գարձեալ զիտուած սկիպտիկ մարդոց կողմէ — Աստուածոյ զօրութեան յայտնագործութիւնն է երկրի վրայ։

Ու խաչին ճառը քարոզութիւնն է այդ հրաշքին։

Խաչին յիմարութիւնը՝ Աստուածոյ իմաստութիւնն է։

Խաչին տկարութիւնը՝ Աստուածոյ զօրութիւնն է։

Եւ Պօղոս առաքեալ, քրիստոնէութեան այդ մէծ գործիչը, որ չէր տիսած խաչն ու Խաչեալը, կը հաւատար այն սքանչելի արամարանութեամբ թէ օլնդ Քրիստոսի ի խոչ ելից, և կենդանի եմ այսուհետեւ, ոչ ես՝ այլ կենդանի է յիս Քրիստոսն։ ու ապահովապէս կը հաւատային առաջին դարու բոլոր քրիստոնէաներն այսպէս ու տարկամին կը հաւատան բոլոր իրաւ քրիստոնաները բոլոր գարերուն, և մէնք աւ յասօր։

Խոչը, այդ աննշան գործիքը անարգութեան, կախաղանի ու սոսկումի, կը փոխակերպուի փառքի եւ պարձակի, սկիռաց փայտիր, սով քառաքե լուսածին նիշ կառուցող կենաց ամենիցց, «խաչ քո եղիցի մեզ ապաւէն», որովհետեւ սիր սուրբ արեան հեղուսով իրագործած էր փրկագործութեան խորհուրդը և խաչը գարձած էր խորհրդանիշ սիրոյ, սրբութեան և արգարութեան, և յայտարար նշան աստուած այն սիրոյ առ մարդկութիւն։ Ու անկէց յիտոյ, քանի՛ քանի՛ մեծագործութիւններ հրաշագործուած են Աւետարանի գաշտին մէջ ու այդ սուրբ յիմարութեան իմաստութեան ներաշնումի թափին ներքեւ։

Այդ խաչը, նշանը, չէ՞ր որ այրումի ու խոշտանգումի ու գելանքի տանջանքներ ու կառաջնորդէր փաղանջները հաւատաքի առաջին ախոյի աններուն, մարտիրոսներուն նահատակներուն, սուրբերուն և հերոսներուն, սրբնք քառամիջնարդութեան այդ սուրբ զայթին և փրկագործաթեան այդ սուրբ նշանին զիմաց քրիստոնէական կրօնքին նշմարաւութեան խստավանութեամբ աշաքերնին անոր յառած՝ կը մեռնէին խաղաղ սրտով։

Աւետարանի գիտուններու աշքին անետոնմ, Աւետարանի գիտուններու ապչինչ կ'առկար, աւետարանի ապչինչ կ'առկար,

քակուէին անոնք, և որոնք սակայն, քրիստոնէական կենաքին ու վկայութեան մէջ մեծագործութեանց հրաշափոխումով սուրբերոց լուսապսակը իրենց ճակտին կը կրեն, ի հեճուկո յոխորտ, ամբարհուան և կարծեցեալ գիտուններուն քամահրանքին և ամբարտաւանութեան:

Ակորուած ններուն սիրութ փլատակ և միտքը աւերակոյտ մըն է, ու ատիկա դեռ տկարութիւն և յիմարութիւն է միայն:

Սակայն ի՞նչ փոյթ «փրկուած ններուն, անոնց այսինքն՝ որոնց հոգին փրկութեան սիրոց լոյսով է ողողուած, ան է նշամարիտ իմաստութիւնն ու զօրութիւնը»:

Ու այդ իմաստութիւնն ու զօրութիւնն էր, այսինքն խաչին փրկագործութեան մաս կեռու էջը, քրիստոնէական ծառայուաթեան, մարդասիրութեան ու բարութեան, որ պիտի առիթէր Հերակլ կայսրը, յունական հայաբաժնի մերազն Մժեժ Գնունք զօրավարին գլխաւորութեամբ, հզօր բանաւով մը գրոն տալու պարսիկ թագաւորութեամբ, հզօր բանաւով մը գրոն տալու պարսիկ թագաւորութեամբ, և հարակագրելու կնքել խաղաղութեան գաշինքը, պայման գնելով Ս. Խաչը զերադանել, և ասօք փառօք առնելով Խաչը կը զերադանար Կ. Պոլիս, և անկէ ալ պատուով և հանգէստով կը բերէր երուսալէմ, ու կը զետեղէր իր բոն սրբարանին վրայ, ուրէկ զերուած էր ան պարսիկներէն: Ու այդ օրէն կը սկսի Խաչվերացի տօնակատարուաթիւնը մեր բնաշխարհին ու սփիւռքի չորս ծագերուն սփուռած Հայութեան կողմէ:

Կը յիշուի, աշնան կութքէն վերջ, մեր բնաշխարհի բազմազան և բազմաբուրեան ծաղիկներով խաչին զարդարուիլ ննդաստաններու մէջ, և կատարուիլ Սահմանական արարողութեան, հանդիսաւոր և պերճաշուք: Խաչը սակայն, զաղափառ բապաշտ հայ ժողովուրդին համար, երբ քառակուսի իր թեերով ատարածեց փրկարութեան իր ճառագայթը մեր բնաշխարհ կին և ժողովուրդին վրայ, հաւաքապէս դարձաւ անոր պաշտանքին, այդ օրէն, իր փառքի ու յաղթութեան, իր արիւնի ու աւերի, գերութեան և գաղթեան, ի հեճուկո իր գէմ ի զործ գրուած անմարդկային ու գաղանային վայրագութեանց, իր մութ ու կածանաւոր ճամբաններուն վերև, իրը

Սրբն Հրեղիկն առաջնորդուեցաւ անոր լոյտով և հաւատացով, և միշտ իրրե յաղթերդ և ալէլու ունենալով իր շրթներուն վրայ տնաց բո եղիցի մեզ ապաւենա և պառք սուրբ խաչիդա իրր գրոջ միշտ բարձր բըռնած, և խաչը սփոփարար իր ոյսուին անփակ ճառագայթը եղած է երկրի վրայ:

Ու անոր շուքին ու ճառագայթին ներք, Հայութիւնը սիրած է թաղուիլ գորովազ:

Խաչվերացի այս տօնին կը կատարուի յիշատակը Ս. Սթոռոյս և ազգին զոյգ բարերար եղայրիներուն, Կարտապիտ և Գրիգոր Մելքոննեաններուն, որոնք իրենց բովանդակ հարստութիւնը նուիրեցին Ազգին ու Եկեղեցին, մեր կրօնական ու կրթական մեծ հաստատութեանց, Ս. Էջմիածնի, Ս. Սթոռոյս, Անթիլիասի, Կ. Պոլոս նուիրապետական Աթոռներուն, և Բարեգործականի, Գպրեցվանքերուն ու զարժարանին մէջ, ազգային, կրօնական, զիտական զաստիարակութեան լոյս ջամբելու մատազ մեր հայ սերունդներուն:

Կ'օրհնենք այսօր անոնց յիշատակը ու կը մաղթենք, իրը երախտաւորեալներ այդ պատուական բարերարներուն, որ Տէրը իր երեսի լոյսերուն և արքայութեան կայքերուն արժանի ընէ զանոնք:

ՀԱՅՐԻԿ ԵՊՍ. ԱՍԼԱՆՆԵԱՆ

ԽԱՉԸ

• • • • •
Խակ քէ բազուիս իր ուուին ասկ՝
Խնդր ենի ող մը կուտայ,
Աշխնին դէմ Յոյսին անփակ
Ճառապայլը երկի վրայ:

Ու այդ Որմը, այդ կամքն ու Խօսր,
Այդ հայծն ու Վոէժ, այդ Փառքը սոսկ,
Այդ Շնորհն ու Շունչ, այդ Յոյսին համայն,
Քեզի օրուած ԽԱԶճ է միամի:

ԵՂԻՆԵԱ ԱՐՔԵՊՍ. ԴԱՒՐԵԱՆ

ՏԵԽԱԿԱՆ ԻԱՂԱԼՈՒԹԻՒՆԸ

•

«Հուր եկի արկանել յերկիր, . . . Համարիք եք խաղաղութիւն ենի տալ յերկիր. ո՞չ, ասեմ ձեզ, այլ բաժին» (ՂԿ. ԺԲ. 49 և 51):

Աւետարանները, մակերեսային ընթերցողի մը մտքին, շատ անգամ հակադրութիւններ կը պարզեն քրիստոնէական հաւատքի և կրօնա-բարոյական տեսակէտներու շուրջ: Անոնցմէ ամենէն ուշագրաւներէն է խաղաղութեան ըմբռնումը ու անոր հանդէպ յայտնաբերած կիցուածքը միք ծիր ծիրոջ, որ առիթով մը յայտարարեց իր շուրջ ջիններաւն՝ լսելով. «Հուր եկի արկանել յերկիր. և զի՞նչ կամքմէ թէ արդէն իսկ բորբոքիւր . . . Համարիք եթէ խաղաղութիւն եկի տալ յերկիր. ո՞չ, ասեմ ձեզ, այլ բաժինս: Զի եղիցին յայսմենատէ կինզի տան միում բաժանեալք, երեքն յերկուց և երկուքն յերից» (ՂԿ. ԺԲ. 49 և 51—52): Բայց նոյն այդ աստուածային Վարդապետն էր որ յայտարարեց վերնատան մէջ, վերջին ընթրիքի յուզումնալից մէկ պահուն. «Ձխաղաղութիւն թողում ձեզ, զխաղաղութիւն զիմ տամ ձեզ»:

Ի՞նչպէս, նոյն այդ Վարդապետը, որ իր խաղաղութիւնը պիտի տար առաքեալներուն, և որ կը պատուիրէ անոնց չընկըրկի ու չխոսվի աշխարհէն իրենց գալիք պէս պէս փորձութեանց առջեւ, օմի՛ խոռովցին սիրտք ձերք, կրնար ուրիշ առիթով ըրած ըլլալ յայտարարութիւն մը՝ որով աշխարհի երեսին գոյ եղող սահմանաւոր ու անքառարար խաղաղութիւնն իսկ կ'ենթարկուէք զտանգի: «Զի եղիցին յայսմենեան ինք ի տան միում բաժանեալք». «Թայսմանէն ենթան ենթագրի չի՞ տար միթէ զոյութիւնը խարուսիկ, տոերեսոյթ խաղաղութեան մը, որուն հրմենը փուլ պիտի գայիին Քրիստոնով քերուած նոր կրօնիքն առաջացնելիք ցնցումէն: Ա՞ւ մանցին հապաւականները, աթագաւոր խաղաղութեան որակականները, ա'յնքան արժանաւորապէս արուած Քրիստոնի՝ Եկեղեցին կողմէ».

Այս հարցականներուն իրբե պատասխան, հարկ է սակայն ի մտի ունենալ անժխտելի ու պատմութեան մէջ քանիցու պատցուցուած այն իրողութիւնը՝ ըստ որում խաղաղութիւնը կը բնակի ու կրնայ բնակի միայն ու միայն արգարութեան մէջ: Արդ գորութիւնն է միայն որ կրնայ ձնիլ ճշմարիտ ու տեական խաղաղութիւնը, ու առանց առաջնին, խաղաղութեան հանէն մեր վազքը կը դառնայ անիմաստ որքան ապարագիւն: Քրիստոսի ծննդեան զիշերը, հրեշտակներէ արուած խաղաղութեան ուետիւնին անմիջապէս կը յաջորդէ սի մարդիկ հաճութիւնը, որուն մէջ միայն կրնայ իր երկնային կայքէն իջնիլ ու բնակիլ խաղաղութիւնը: Աւ հաճութիւնն ու եղբայրութիւնը մարդերու միջև, որով մենք երաշխիքը կ'ունենանք Քրիստոսով աշխարհ բերուած խաղաղութեան, պայմանաւոր է ամենէն առաջ արգարութեամբ ու հաւասարացների: Աւ գիտենք, զարձեալ Քրիստոսի բառերով, թէ ի՞նչ տիսուր ու սոսկալի վախճան մըն է վերապահուած բոլոր անիրաւներուն, ու իր նմանը անարգող, զայն իրմէ նուաստ համարօղ ու համեաբար արհամարնող, ու տառվ՝ մարդերու հաւասարութեան աստուածադիր սկզբունքը խախտել ու ոտնակոսիել յանդգնող պահապարի որգիներուն:

Ան թէ ինչու, հակառակ ամէն կողմէ յայտնաւոր ժողովուրդներու խաղաղութեան բաղձանեցին, պատերազմեր ու գեներ տեաբար կը փոթորկեն կեսնքը ազգերու ու անհատներու, գործել տալով անօրինակ ու անլուր նախնիները, ու քասորդ գարը անգամ մը մարդերա լեզեն մը առաջնարգելով մահուան գաշտերուն . . .

Աւ պիտի չկրնան, տաշխարհիկ իմաստութեամբ» օժտուած մարդոց որդիները խաղաղութիւն պարզենիլ տանջակոծ այս աշխարհին ու վաղուան անստուգութեան զիմաց շտար ու շփոթ բազմութիւններուն, հակառակ իրենց զօրաւոր ջանքերուն ու ձեռք առած կտրուկ ու վճռական միջուցառումներուն ու յաճախ նաև բարի կամ մեցողութեան, որքան ատեն որ անոնց սրտերէն բացակայութէ համայն մարդկութեան եղբայրութեան ու հաւասարութեան ու սկի երազը».

* *

Թրիստոնէնութիւնը թէն մէկ հոգմէն հեռացութեան, խօնարհութեան ու սիրոյ կրօնքին է, բայց նոյն ատեն է՛ նաև կրօնքը պայշտարի, ընդգվումի, խիզախումի, ծառացումի՝ հանդէպ Զարին ու անոր կործանաւրար ոյժերուն։ Այս ասիկա՞ առաւելազանց չափով։ Վասնզի Զարը արթուն է յարաժամ ու գարանեակալ կը սպասէ մալորեցնեալ մեզ մեր շանհոգութեան ու թմբրիր պահերուն։ Երբ մեզի պայտի վճռականութիւնը անոր զօրութիւններուն գիմազրելու արթութիւնը՝ անոր հարուածներուն ու սաղբանքներուն գիմակարելու, ինքնարերարար կը պարաւընք կեանքի մէջ ու կ'ինանք անոր արդարապետութեան ներքե իրեն կերիներ։ Լուսած մէկ սկեանքը պայտքար մըն է։ Բայց մէր պայտքարը պարտի ըլլալ միմիտյն Սատանային ու անոր չար զօրութիւններուն հանդէպ։ Սատանային՝ որ իրեն գործիք կը գարձնէ իրենց հաւատքին մէջ զեղեսող թույլ կամքի ու յեղյեղուկ նկարազրի տէր անհատները, անոնց միջոցաւ իրազորդելու իր հոգեապան ծրագիրը երկրի վրայ։ Այս սուրբը պայտքարն է որուն կ'ակնարկէր Պողոս առաքեալ ըսկենով։ «Զարաւոք պատերազմ պատերազմեցաց» (Բ. Տիմ., Դ. 7):

Միւս կոզմէ, պէտք է զիմնալ թէ խաղաղութիւնը մին է զժուար տարազելի ու բացատրելի այն բառերէն՝ որոնք արտաքին երեսոյթներէ աւելի մեր հոգեկան զիճակը պատերելուս կը ծառային։ Այս իսկ պատճառաւ յարարերական իմաստ մը ունի Կարելի՞ Յ արգարէ խաղաղութիւն համարել զապուած ու գերեզմառուած ժողովուրդի մը՝ իր բոնսկալ տէրերուն հանդէպ յուցաբերած լուս ու անտեղիսալի համակերպութիւնն առաջացած արագորը մինչեւ ներքեալ պահանարար առաջացած համեմատարար անզորը զիճակը։ Տաւել պայմաններու ներքե, առերեսոյթս գոյ խաղաղութիւնը, որ չի կրնար իր գոյութիւնը պահապանել երկար ժամանակուան համար, հեռու պիտի ըլլայ բազմաթիւ ու երջանկաբեր ըլլալէ։ Այս պիտի ձգտեալ մինչնորդի մէջ ապրուներ շատ բնականարար ու իրաւացիորէն պիտի գերազանան պայտքարը խաղաղութիւնը, կորսուած արգարութեան գերստին արիացումին ի խնդիր։ Երբ անիրաւուած բազ-

ժութիւններ ու իրաւացրկուած ժողովուրդը ներ կը չարուենակին գոյութիւն ունինալ Աստուծոյ արգար արեին ներքին, ու արգարութիւն ձայնը կը խեզգուրի սուշապ ունեմ, իրերու ու հրազդէններու խլացուցիչ աղմու, կէն, խաղաղութիւնը շատ շատ թմբրցուցիչ պիտի զիջամարտ է հարկուուր, ուժգին, յարտակ պայտքար, ընդգէմ բոլոր անիրաւ ու բոնակալ ոյժերուն, ընդգէմ մարգկութիւն բոլոր այլամերթ ու յդփացած գասակարգերուն, ընդգէմ Սատանայի բոլոր թմբուն և յայտնի զօրութիւններուն՝ որմէ փերջն է որ խաղաղութիւնը պիտի տիրապետէ ինքնամբերար, ու անոր հետ պիտի զայ նաև երջանիկութիւնը, իրական, անխառն ու կուգեկան երանութիւնը։ Վասնզի խաղաղութիւնը ու արգարութիւնը սերտորէն առնչուած են իրարու, և առանց այս վիրջնին՝ առաջնը շատ բան կը կորսունցէ իր իմաստէն ու անկարող կը գառնայ տիրապետելու հանուր մարգկութեան որտերուն ու հոգիներուն մէջ։

Նոյնն է պարագան նաև անհատներու կեանքին մէջ, Երեսութապէս հանդարտ մարգերէն շատերու հոգիները քննելու կարզութիւնը եթէ տրուէր մեզի, ինչ քան հետերու ու նախանձններու ինչպիսի թշնամական քանչիչ զգացութեներու պիտի հանգիստինք, որոնք մարգուն մէջ ի բնէ զայ խիզնին, արգարութեան ձայնին հետ օրին գու գտնել չկարենալունու պատճառաւ մարգու հոգին կը պահեն տեսական խոսպի ու սարսափի մէջ։ Զայրոյթը կ'ենայ, նախանձնէ կը բարգավասի այդպիսիներու ներսինքն։ Այս հանդարտութիւնը, զոր անոնք յանձնի մէծ ճիպերով կը փորձնէն արտացուցինել իրենց գէմքերուն վրայ, նման է լճակի մը մակերեսին, ինչպիսի ամենամեծ շունչէ մը իսկ խոսկելու պատրաստ։

Անչ է մարթ չգալ գայթակղութեանն, ըստ է Թրիստոս։ Այս գայթակղութիւնը բնականարտ կ'ենթազրէ խոսվութիւնն, որ ժխտում իսկ է խաղաղութեան։ Բայց նոր կրօնքին ճշմարիտ հետեւորդները պիտի կրնային պահեն իրենց ներքին խաղաղութիւնը, հակառակ այդ գայթակղութեանց առաջացուցած խոսքին, ամենէն ահենիթ առնջանցներու մէջ ու մինչև իսկ խարոյի-

ശ്രീരാജ് തേ ക്വാപാഫിനാമന്നർപ്പണ അദിക്ഷ, മഹിഷാ-
ഗ്രഭ ആംഗീഡ ദാഹരക മ്മാഗ്രിൻ തേ അബ്രു ക്വാരു-
ഷ്ടിഫ ആപ്പുസറ്റിഗ്രാൻ ദുക്കുസത്വാഖ ക്വാരുഖ്രപ്പ
ഡുപ്പമ്പ, റിബ്രും മ്മിജ്വാണിപ്പിത്വാം അമ്മിന്മുണ
ഫവർഫാദ് രിബ്രും

മാജ്ജ ഫ്രിഷമന്നബാം ഒള മ്മാജ്ജ ഏക്സ്ട്രൈ ക
അപ്പരി ബ്രക്കാഘാരാഡി ആഡ മ്മാഗാൾക്കിത്വിന്പ,
അജ ഏക്സ്ട്രൈ ക പേ അബ്രാദിഡുല ച്ചലാജ അബ്രു.

ക്വാരുഖ്രാംലും നാമാഗ്രി മാഡാഗാളപും
ഭരിയേ അബ്രാമാംഭിര അജ അച്ചാരക്കി ബ്രഹ്മിൻ,
അരകി ക പേ നാഖി മിംഗ്രൈ നബ്രുഞ്ചാപ്പകു അബ്രാ-
ഞാംഗ അജ മ്മാഗാൾക്കിത്വാം, മി'റ രിബ്രു അബ്രാ-
പും തേ നോഫിന്നബ്രുപും മേദിൻ ഫ അപ്പാഖ ആ
വുഗ്രഥാക്വാഖാനോറ്റു വാഞ്ചുപും രൂളുപ മുലുപ്പിതിന-
ംബ്രു തേ അബ്രാഗാപ, മ്മാഗസാക്വാം വുഗ്രാഗു-
മ്മും നും രിബ്രു അജ അജാംഗി അംഗുളം പ്രാജ്ഞ
ദ്രിപ ആ അജ കു അജാംഗി അജുവും പ്രാജ്ഞ
ഡിപ അജ അജാംഗി അജുവും പ്രാജ്ഞ നാഖാരകി, അജ
നോഫും പ്രാജ്ഞ അജാംഗി അജുവും പ്രാജ്ഞ
ഡിപ അജ അജാംഗി അജുവും പ്രാജ്ഞ അജാംഗി അജുവും
മും അജാംഗി അജുവും പ്രാജ്ഞ അജാംഗി അജുവും

* *

എൻഡു ബിഡി അറകാംഭിര ജ്വിടിംബി. ഫ്രിഷമാഫ
അജ മുസ്കുപ്പു പ്രിംബി ബ്രാകാംബഗാം നും അ
ഭാവിപ്പി, മേനീ അബ്രാംബ്രു ക മേനീ മുനുപുംബു-
ംബ്രു കാബാംഗി മേഡി, അപാഡുംബാകാം അപര-
ദുപ്പുംബും അപാഡിന പാര്ക്കുംബ്രുപും ബിഡി,
മേനീ കു അബ്രാംബി അജ നോറു, അജ ബ്രകു-
ംബും ആബാനുമും മുനുപും അപാഡുപ ലാജാമാനാം
പും അപാഡിനും അബ്രു അബ്രാംബും അബ്രാംബും
പാഡ്മിംഗ് ആ നോവാംഗിംബും അബ്രാംബും അപാഡു-
ംബും അബ്രാംബും അബ്രാംബും അബ്രാംബും

ഇപ്പ അബ്രു പാലാജിന്നിരുണ്ണ ക്വാസമായ അപ്പുജാം-
ംബ്രു മുംഗി നും അബ്രാംബു പാലാഡിന്നിന്നി-
രുപ്പ അബ്രു അബ്രാംബു അബ്രു അബ്രാംബു അബ്രു
സുരിഗ കാരിഡിഫുംബുരു നും അപുംഗവര്പനി-
രു കൊംബു വിഭാജ അബ്രു, അ ഫ്രിഷമാഫ അംബ
ബ്രു അബ്രാംബു അബ്രാംബു അബ്രാംബു അബ്രാംബു അബ്രു
ബ്രു അബ്രാംബു അബ്രാംബു അബ്രാംബു അബ്രാംബു
മും അബ്രാംബു അബ്രാംബു അബ്രാംബു അബ്രാംബു

ബേ അകാജി, രൂളുപ അജ വുക്കുപും നു-
ബ്രക്കിഡികുമിംബുരു അകാബു നു-
കു അബ്രാംബു അബ്രാംബു അബ്രാംബു
മും അബ്രാംബു അബ്രാംബു അബ്രാംബു
മും അബ്രാംബു അബ്രാംബു അബ്രാംബു അബ്രാംബു

ംബും അബ്രാംബു അബ്രാംബു അബ്രാംബു അബ്രാംബു
മും അബ്രാംബു അബ്രാംബു അബ്രാംബു അബ്രാംബു

հաւաքական եսին հետ — կրնար լայնօրէն բանալ մեր առջև գոները բախտին, ուրդի՛ մեզի պիտի կարկասուէին օգնական ձեռաքեր, մեր տառապաննքը իրենց շահուն համաձայն ու անոր համար միայն ամոքեկ փորձող ու թերես ար կրցող։ Արոնցմէ պիտի զային մեզի հաւատնաբար բախտաւոր ժաղավորքներու բաժին ինկած այն բոլոր փառքերն ու բարիքները՝ սրոնք ժազոն զաւրդի մը քաղաքական ու ազմական կարողութիւնները կը կերպազգին։ Ու ան պայծառ գիտակցութեամբ, քրիստոնեայի յատուկ անզիներութեամբ ու հաստատակամութեամբ, ու իր լաւաշող հաւատքէն բանած խորունկ վատահութեամբ ու լաւատեսութեամբ, գիտաց զանել ժամանակաւոր ու խարսուիկ խաղաղութեամբ — որ գժուար թէ ընկերանայ մեզի, մեր կեանքին որոշ մէկ չըջանին իսկ — ամրանալու համար այն միւսին, հոգեկան ու տեսական խաղաղութեան, որ Տիրոջ մեզի ձգած խուզալութիւնն է, բարձրանալու համար երանութեան այն ոլորտին, որուն մէջ տես արար ապրեցան ու գործեցին սիազաղութեան իշխանուին առաջին հետեւրդները և Եկեղեցւոց բիւրաւոր սուրբերն ու մարտիրոսները։

* *

Արդարե, զարմանալի չէր որ քրիստոս ներթիւնը, կարենալ տարածուելու համար անհատներու ինչպէս ազգերու մէջ ամինչե ի ծագս աշխարհի, պիտի պահանջէր առաջին գորերու իր հետեւրդներէն ու քարոզիներէն իրենց լաւագոյնը ու յահախնակ մանկագին արինը։ Ու նոյնն է եղած նաև ճագատագիրը ամէն նորելուկ վարդապետաթիւններու, պոնք պայքարի ու արեան ճամբով միայն ծաւալած ու տիրապետած են մարդերու միջն, բազմազան արգելքներու ու խոշնդոտներու հանդիպելէ ետք իրենց ճամբուն վրայ, զիմակալելով զանոնք ու վերջապէս յազմանակը աննելով անոնց վրայ։ Վասնզի մենք գծուարանները զիշինք առարիներով ու դարերով նաւիրականացած ին մեր ցեղային գրչմը կրող հաւատալիքներէն ու ըմբռու նումներէն, ընդունելու համար մեր էռու մեան խորթ գաղափարականներու ու նոր

վարդապետաւթիւններու քարոզած սկզբանութեանը

Ահա թէ ինչու Մովսիսականութեան ձագման օրիրուն իսկ, կրեայ ժողովուրդը ընդգիրացաւ նոր օրէնքին ու զայն Աստուծմէ իրենց բերող Մովսէս մարգարէի զէմ, վերագանալով իրեն սիրելի, իր էռութեան կարծիք այլիս մաս կազմած կոապաշտութեան։ Ու նոյն այդ հեթանուական կոապաշտութեան և կրտակալաւտթեան վերջանմաց հետքերը ի սպառ չնջելու համար նորագարձ քրիստոնեանենք բուրգիսկան մեծ ապոյն տաներէն մին խախտել աւանդարար ընգունուած իր ամսաթիւն։ Ու պէտք եղաւ, զարձեալ նոյն նպատակին համար, վիճացնել հեթանուական ամրողջ գրականութիւն մը, որիէ կրաշքով փրկուած և մեր ձեռքը հասած զողար պատասխիները կը վկային գոյութեանը գեղագուստութիւններն ու մշակուած բարենորոգչական ծրագիրները միշտ ալ ենթարկուած են խափանումի ու վիժումի վասնզին, մասնիկներէն նոյն այդ զանգուածին՝ որուն բարիքին ու բարօր կեանքին ապահովութեան համար միայն գոյութիւն առած են անոնք։ Ոչ ոքի համար զաղանիք է այն իրազութեամբ թէ յազմանակները զիւրաւ չեն շահոււրք, և թէ արդար զատ մը կամ մարդկօգուած բարք մը զայն երկնողներէն ու իրագործելու կանչուածներէն կը իւէ ջանք ու քըրպանիք, ու երբեմն նաև արիւն, բազմելով մարդոց զայն երկնողներէն ու իրագործելու կանչուածներէն կը իւէ զանք ու քըրպանիք է միայն որ կ'երաշխաւորուի իրաւանքն ու արդարութիւնը զանգուածներու սրոնց ապահովումն ետքն է որ մեզի կը արուի վայելքը մարդերէն այն քանի վնասուած ու չգտնուած իրական տեւական խալապուրեան։

ԳԼՈՒԽ Ս. ՃԻՆԻՎԻՉԵԱՅԻՆ

ԹՌՉՈՒՆԻ ԹԵՒՈՎ

(Անանոյին)

Թըռչունի քեւով թըռան ու գացին,
Օրերն իմ աղուոր,
Ա. Ըստն է իշեր իղձերուս՝ հիմա,
Արոնի կը դուզան վերանաս ձրման
Շունչէն անօպայ:

Ցաւով կը նայիմ տուրջըս ու հեռուն,
Լեռան, դաշտուն,
Ուր դեռ կը յածին ըստուերն ու պատկերն
Անցած օրերուն.
Ի զ՞ւր կը ճայցեմ կըսոր մը բարին,
Օրերէս ոսկի,
Արոնի նեռուէն ինծի կը նային:

Մի՛ փախչիք այդպէս, օրերն իմ կայտառ,
Լեռներէն անդին, սրկոց նրման չար,
Տրկար են ժայկերս ու ես չեմ կրենար,
Հին օրերու պէս ձեզի հետ վաղել,
Շունչով անջսպառ,
Լեռ, դաս ու անտառ:

Ա՛հ, մի՛ լրիէք զիս այսան վաղաժամ,
Օրերն իմ փարթամ,
Զօրեղն ունի ոյժ, մեծատունն՝ ոսկի,
Դերն է կողոպտուած օրերէն անզութ,
Օրերուն զերի:

Հովերը տարին ծաղիկներս աղուոր,
Դարենան հեռաւոր,
Թըռչնոց կեր եղան պըսուղներս ամէն,
Քաղցր ու հոտառաս,
Արոնցնով այնքան հարուս էր այզիս՝
Դեռ անցեալ ամառ:

Մեկնող իմ օրեր, ՚քէ տայիք ինծի,
Կըսոր մը կրրակ աւրուանէն ձեւ,
Այնիան բաղմազեղ,
Զըմեռս արեւով կը լեցուէր առաս,
Գիշերս կը ծաղկիէր վարդեռով կարմիր:

ԵՊԻՎԱՐԴ

ՂԱԶԱՐ ՊԱՊԱՅԻՆ ԱՂՈԹՔԸ^(*)

Այս ծառերը, Տէ՛ր, քրտինիս
Զուրեռովն եմ ես ոռոգած.
Բունին վըրայ անոնց՝ հոգիս
Տառագրած եմ իրեւ և բերուած . . . :

Երակներէս՝ արին, աւիս,
Ներարկած եմ անոնց կոնդին,
Որոնց վըրայ միւս ակնապիս՝
Կը զուրգուրամ, որ չերկնըլին,

Եիտակ մընան, ու բարձրանան
Հըպարտ ու վէս՝ երկնից երես:
Ճակատաբաց մարդոց նըման՝
Որ միւս Քեզմուլ՝ կուզան առ Քեզ:

Եերու թեանըս՝ անոնք նեցուկ
Ու ապաւէն կ'ըլլան ահա՝,
Մինչ ես անոնց ժաղցրաւըսուկ
Հովանւոյն տակ՝ կ'երթամ ի մահ:

Իրեւ օքնորի՝ Տէ՛ր, ըրէ՛ որ
Ոնոնք ըլլան միւս հովանի
Կեանիս վըրայ այս երկրաւոր,
Եւ անոնց տակ՝ օր մ'նոյլանի

Հոգիս առնէ թեւ ու թրոիչ,
Ծառերուն նետ աղօքական,
Եւ վիշտանայ առ Քեզ, ֆիշ ֆիշ,
Հին փառերուդ՝ նո՞ր տաղարան:

(Զամ-Թաղ,
15 Մայիս 1908)

ՀՄԱ.ՑԵՍ.Կ ԳՐԱՆԵՍ.Ն

^(*) Բաղեցի ուրսունամենի Ղազար պապամ՝ Զամ-Թաղի գրապահան էր և նայրը Համազասպ վարդապետն է: Ղազար պապան տարիներով ծառազարդեց Զամ-Թաղը և նոր մը նման խնամեց, զուրգուրաց և ուրախացաւ իր հասցուցած ծառերուն վրայ, երեւնն նաև լացաւ, երբ չարջուրդը զանոնք արմաւէն կրծեց ու առպալեց:

ԿՐՈՇՆԵԳԻՑԱԿԱՆ ԿԱՐԴԱՐԱՆՆԵՐԸ

ՎԱՐԴԱՊԵՏՈՒԹԵԱՆ ԱՍՏԻՃԱՆՆԵՐԸ ՀԱՅ ԵԿԵՂԵՑԻՑ ՄԷՋ

Զ.

**ՎԱՐԴԱՊԵՊԱՆՑԻՆ ԹՐՈՒԱՅ
ԻՐԱԿԱՍՈՒԹԵԱՆ ԴՐԱՄԱԿԱՐՈՒԹԻՒՆԸ
ՄԻՆՉՅԻ ԵՐԲ ՑՄԻՆՑ**

Կհասրացիէն և Խաչառուր Վրդ. էն հաքը նիկոլի խնդիրներուն մէջ նշանաւոր է Յօհան վարդապետն ալ, որ Փրիպապոս կթղ. ի կողմէն Լեհաստան գնաց և կրցաւ հաշտիցներնիկոլը իր ժողովուրդին հետ:

Այս պատմածներուն մէջ չատ ուշազգրած է վարդապետին նշանակութիւնը՝ նոյնիկ հանդէպ եպիսկոպոսի, որ ըստ Դաւիթի հետոյն, աբելայ մըն էր եպիսկոպոս օրհնուած առենք:

Վարդապետութիւնը ուրեմն, ուժովցած և զարգացած, ինչպէս Սրբապիսնի Դպրոցին մէջ, Ամիթ, նայնպէս Ամրութ, էջմիածին և ուրիշ աեկեղեր, պահած է իր Տաթեհան (Արևինաց Վարդապետարանի) չեղառուած նկարագիրը մինչև Կոլու և ասգին, մի. գոր, հաստատուն գետնի մը վրայ թողով իր նշանակութեան այնպիսի հետքերը, ուրոնց ջնջումը հետզետէ վարդապետութեան արդի ցմրոնումին մէջ անհմաստ բան մըն է, իր հետանք թիրես մէկ կողմէն եպիսկոպոսական գառափարութիւններու, ինչպէս զիտել տուինք նախապէս ալ, և միւս կողմէն այն տղիսութեան, որուն մէջ միւրընուած մեաց գաւազանը, մինչև միր օրերը — չափազանց հազուագիւռ բացառութիւններով — ուր վարդապետութեան տեսականը թէկ մասամբ նորէն ուժովցաւ, աւելի զիտակից և զիտնական ըմբռնումով և պատրաստութեամբ, բայց գործնականը, այսինքն՝ վարդապետութեան իրաւասութեան որոշ և յայտնի գործադրութիւնը, չփոխուած մեաց եպիսկոպոսական իրաւանքներուն հետ, բայց թէկն, որ սահային ամէն զիկար ունիցող իրաւունք ունեցած է բարձրանալ — որչափ ալ 4 կամ

14 աստիճաններու տըւչութեամբ տիրացած ըլլոյ հան բարձրանալու իրաւունքին:

Այս հկդ պատմական իրազութիւններու մէջ սակայն նկատելի կէտ մը կայ, այն ալ սա է թէ արգեօք, զոր օրինակ կեսարացին, Խոչասուը և Յովհան, եայլն եայլն վարդապետները, որոնք եպիսկոպոս կը բանադրեն կամ Կաթողիկոսը կը նիրկայացնեն նուիրտկութեան մէջ, իրաւախահական խթնդիրներու մէջ, են., իսկապէս վարդապետն են, թէ եպիսկոպոսական ձեռնադրութիւններին վարդապետն է՝ կ'ըստուրին:

Սաոյզ է որ այսպիսի սովորութիւն մը ունէին հին եպիսկոպոսներ, որոնք ի պատի իրենց վարդապետութեան, կը պահէին իրենց վարդապետ տիտղոսը և եպիսկոպոսութիւնը կը կցէին իրենց վիճակին հետ: Այսպէս զոր օրինակ, վարդապետութեան սաստիճան ունեցող եպիսկոպոս մը, իր Առաջնորդ Սիրատիոյ, պիտի սուրպագէր հին սովորութեամբ, աՊետրոս Վարդապետ, Եպիսկոպոս Սիրատիոյ: Բայց Դաւիթի ժիշտուցի կարծին մէջ մասնաւորապէս չեշտուած է վարդապետութիւնը և ամեններն չէ չփոթուած եպիսկոպոսութիւնը և ամեններն է այսպիսի յիշտատակութիւններ ունի այս մասին, որոնք արժէ քառու են:

Միայն առարկութիւն կրնայ վերցնել Կեսարացին, որուն Լեհաստան երթի թուուականը կ'իշնայ իր առաջին Պատրիարքութիւններ հաքը, և Կեսարացին եպիսկոպոս ձեռնադրուեցաւ կ. Պոլսի Աթոռին համար(*),

(*) Ստուգիւ խնամուա հնդութիւն մը կը պահանջեն Կեսարացիին թուականները: Իր կենագրութեան համար կարեոր կը համարինք ու տեղեկութիւնները, որոնք մէկ կողմէն պիտի չգտն իր մասին դրաստիճանները, և միւս կողմէն պիտի նոխացնեն զանանք:

Կեսարացին իր Վարդապետ և իր Պատրիարք նշանաւոր եղած է: Երեք անգամ կ. Պոլսի Պատրիարք եղաւ (տե՛ս, զոր օրինակ, ԸնԴԱՐՁԱԿ ՕՐԱՅԻՐՑ 1901 տարւոյ, երես 87-90): Իր եղբօրորդուոյն եակորնեցին մասամբ տպուած (տե՛ս իմ կուս Ելն.Ը, երես 78-80) և մասամբ ձեռագիր յիշտատակարանին համեմատ, Դիրդոր գաւազանի իշխանութիւնը կ'առնէ Ամբիթ (= Տիարգէքիր) մէջ, Սրբապիսն Վրդ. էն, 1595ին: Եպիսկոպոս կը ձեռնադրուի նիլիկեայ Յովհաննէս կողմէն էն (հաւանաբար Այնթապէի Յովհաննէս եւ ե.ն, 16(2ին կամ ետքը): Առաջնորդ կ'ըւլլայ (դեռ Պատրիարք տիրապոս ընդհանրացած չէ

և Զամէեան ալ Նիկոլի բանագրութեան խնդրին մէջ իրք եպիկոպոս կը ներկայացնէ կեսարացին, այնպէս որ Պրուսայի Առաջնորդ Արքատակէս Վրդ՝ Նիկոլին կ'ըսէ, ըստ Զամէեանի, թէ Դուն ալ եպիկոպոս ես, ան ալ, իրաւունք չունի քեզ բանագրելու. մինչ ինչպէս տեսանք Դաւրիժեցին կը չեւածէ Կեսարացին վարդապետութիւնը: Եւ նոյնիու Թրուսայի Առաջնորդ դին ըսկէ՝ թէ ես ալ վարդապետ եմ, ես ալ կրնամ արձակել քեզ նզովքէ, տեսակ մը հակառակ եան մէջ կը գնէ Զամէեանը: Ինչ և իցէ, ինչիրը շազ պարզ է ըստ ինքեան, այնպէս որ Կեսարացին իրք վարդապետ կը բանագրէ զ նիկոլ, և ոչ թէ իրք եպիկոպոս: որպէս ան Նիկոլը եպիկոպոս մըն է առանց վարդապետութեան, ըստ Ա. Դաւրիժեցւոյն աբեղայ մըն էր այն, ինչպէս զիտեա տուինք վերագոյն — «Ապա Կաթողիկոսն (Մելքիոսիթ) եեւալ ի քաղաքէն զնաց ի վանքն, որ անուամբ Արքունու Աստուա-

այս միջացներուն» Կ. Պոլսի: 1609ին Մալուս Վրդ-ի հետ (ետքը կթշ.) եղիպոտոս կ'երթայ, Սինա Լեռը Կ'ելեն, որ վերագրանան Ամբի, ժողով կը գումարեն, հանգանակութիւն կը բանան երաւուակէմի պարտքին համար մինչեւ վան ենի, և երաւուակէմ գալով 1610ին կը վճարեն Վանքին 60,000 դրշ. պարտքը՝ Պատրիք Արդար Գավիրի ատեն, և Պատրիքաք կը գնեն Ներկա Պանոնէրը: 1611ին Կ. Պոլսի Պատրիք կ'ըլլայ նորէն, և յանոյ կը թողար կեսարի կ'երթայ քայլ 1633ին նորէն կը կրաւուի Պոլսի պատրիքաքան Ամբուը: Խըստակոն, ժուժկալ և ազգեցիկ էր կեսարացին: Հմտու էր ժամանակին գիտութեանց, ինչպէս նաև Շնուսուրլապին և երկրաշափականին անթերիս: Երբ գործ ունի, մէկն եթևական եւ Պատրիքին յԱլպամար մինչեւ 1636 թօւն, և առարերէն հայերէն թրդմ. մը նույնութապի: Երենած է նաև երկնագունդ մը հայերէն գիրով և լեզուով: Մրապիոնի մահուան առթիւ քերթուածներ գրած է Ամիթեցներուն, ինչպէս նաև Գանձ մը և Տաղ մը այրուենի կարգով: Երենել առած է Դօմնանարայի մօտ կամուրջ մը (1621—1632): Վախճանած է Կ. Պոլսի մէջ 1636ին և թաղուած է Հայաթիս վրուուն եկեղեցւոյն Ա. Դր. Լուսաւորչի: Թաղման համար Եակին Զէլէպիի ձեռքով 4700 դրշ. ծախք կ'ըլլայ և ասոր համար կը ժամեն իր գիրքերը: Գերեզմանը ուժուածել կ'ըլլայ: Մնացած գիրքերը իրը յիշատակ իր հօրելքոր՝ Ցակոր Երես յիշատակ իր հօրելքոր՝ Ա. Սարգիս եկեղեցւոյն 1665ին:

ծածնին կոյ շինեալ արտաքոյ քաղաքին, զոր Լովացիք Հանկառար Աստուածածին ասին, և անդէն առանց գրտելոյ ժաղովը զոցն ի մէջ գիշերի պասւ օրհնել զնիկու աբեղայն եպիկոպոս» (երես 356):

Դէպքերու և դէմքերու այս իրական նկարագրութեան մէջ կը տեսանինք թէ վարդապետութիւնը անկախ է եպիկոպոսութեան, և հետեւաբար իր ստորագրութեան ամույզ նշանակու թեան ամույզ բարձաւնքին վրայ:

Էս

ՈՐՈՌԻՆ Է ՎԱՐԴԱՊԵՏԱԿԱՆ ԱՍՏԻՃԱՆՆԵՐ ՑԱԼՈՒ ԽՐԱՏՈՒԽԱԾ

Եատ Կետաքրքրական կէտի մը առջե կը գտնուուինք հիմու: Վարդապետութեան իսկական նշանակութիւնն ու գործառնէութիւնը այնքան այլայլած է որ, ինչպէս վարդապետութեան իրաւունքները կամ մասամբ բոհարարուած են կամ մասամբ խափանուած, նոյնպէս վարդապետական աստիճաններ տալու իրաւունքն ալ առնըւած է վլորդապետին ձեռքէն: Վարդապետութեան պատմութիւնը այս մասին շատ և շատ սրոշ է, բացարձակապէս յայտնի է: Թողունք կիները, նոյնիսկ Տաթեացին Կրիզորը, որ երբեք եպիկոպոս չեղաւ ձեռնադրութեամբ և օծումով, այլ միշտ մասց վարդապետ և վարդապետներ հասցուց, և երբ նայինք Դաւրիժեցւի պատմագրած ժամանակներուն, կը տեսնինք թէ Վարդապետին նշանակած է վարդապետական աստիճաններ տալու իրաւունքը: Այս էր և է ուղիղը, և արդէն ուրիշ կերպ չէր կրնար ըլլայ: Այսինքն վորդապետութիւնը, ինչպէս տեսանք իր ծագման և պատմութեան մէջ, երբ որոշ գիծ Հայ Եկեղեցւոյն նույնութեան մէջ, պէտք էր առ ուղիղ կերպով նոյն գծին աստիճաննաւորին ձեռքով տրուէր աւրիշի մը կամ փոխանցուէր: Այսորուան երգութիւնները բոլորովին առըրեր են սակայն: Մայրագոյն վարդապետութիւնը կայ, Մայրագոյն Վարդապետներ կան, բայց վարդապետութիւնը ուղղակի վարդապետական գծով չի տրուէր կամ չի փոխանցուէր ուրիշին, այսինքն Մայրագոյն Վարդապետներ չեն կրնար(9) տալ ուրիշին վարդապետութեան աստիճանները, ըլլայ

4, ըլլայ 14: Այս իրաւունքը վերապահուած է Վարդապիտեալիսկուպոսներուն, այսինքն՝ այն վարդապետներուն որոնք եպիսկոպոս եղած են: Մինչ վարդապետությունը և եպիսկոպոսութիւնը, իբր իրարմէ տարրեր աստիճաններ և գործեր, այնքան որոշ կերպով զանազանուեցան և պահուեցան, որ եպիսկոպոսներին շատեր վարդապետութիւն չունեին: Վարդապետական կալուածը զըժուարամատչելի էր, ամէն զեղարաւոր վարդապետ չէր և չէր կրնար ըսուել: Եպիսկոպոս պատ օրնուելէ եաքը վարդապետական իշխանութիւն ոտնող եպիսկոպոսներու գոյութիւնը, որոնցմէ միշտ ժամանակակիցներ ունինք, որութիւն մը կամ տարօրինակ իրողութիւն մը չէ: Դաւրիժեցին կը պատմէ թէ Մարդիր եպիսկոպոսի և Տէր Կիրակոսի համատած մէծ Անտապատը այնքան բարի համբաւ մը շինեց, որ շատ մարդիկ եկան և յարեցան իրենց, ոչչ միայն աշխարհանքանք և անհշտնք, այլև եկեղեցականք և անուանիք արք վարդապետք, եպիսկոպոսնեւ հանանայիք, որոնց մէջ կը յիշէ Մոկացի Պողոս Վարդապետը, Մովսէս Սիւնեցին, Բէղլու Ներսէս Մոկացին, ամէնքն աչ գեռ շառած վարդապետական իշխանութիւն, և, ինչպէս կոնխուեցինք անզամ մը յիշել վերել, և թուամայ Ապիսկոպոսն Տաթեու, որ զինի եղեւ վարդապետ (հրետ 250):

Դաւրիժեցին դիտել կուտայ նաև թէ Մովսէս Կիրակոսի և Արքանեցին, իբր օտակալի վարդապետ զորված քարոզութեամբ շրջէր յաշխարհիւ, Փիլիպոս արեգային (եաքը

Կաթողիկոս) տուաւ սպիտակնութիւն վարդապետական, և յետ ամաց ինչ զԴաւազան Վարդապետական (հրետ 308-9), Նոյնպէս Բէղլու Ներսէս Վարդապետ գաւազան կուտայ Մելքոնիթ Վժանցիին, և Կենարացի Խաչառուր Վարդապետ գաւազան կուտայ Զուշայիցի Միմէսէնին (երես 389շ. և 399):

Թէ վարդապետութիւն տալու իրաւունքը վարդապետին է, թէ եպիսկոպոսներ Կոյին՝ որ վարդապետ չէին, այս երկու իրազութիւնները բացարձակապէս պատմական են, և բոլորովին յայտնի իրողութիւնները:

Մաշոցին մէջ ալ շատ յայտնի է այս պարագան: Ձեռագիր Մաշոցներու մէջ, զոր օրինակ Ազգ. Մասնագարանի թ. 237 Մաշոցին մէջ (երես 151), կը կարգանք և կանոնին, յորժամ իշխանութիւն կամ լիցին տալ վարդապետ աշակերտացն իւրաց, այս է կարգիւ Մոյր-Մաշոցը (տպ. կ. Պոլիս, 1807) և Ապաւորած է արդէն, իսկ էջմիածնի Մաշոցը (տպ. 1876) «Մեծ Վարդապետն» գրած է. ուր է Մայրագոյն Վարդապետու:

Աւելորդ է ուրեմն այօշափ յայտնի իրող զութեան մը նամար օրինակներ շարել և շատցնել: բայց Կ'արժէ որ ուշադրութեամբ նկատի առնենք այն ցանկերը, որոնք վարդապետական հաւաքանը կամ Գաւազանները կը ներկայացնեն: Այս ցանկերը թէն իրարմէտ տարրեր, բայց իւթենոյն սկզբունքի վրայ շինուած են, և Դաւրիժեցին իր եզր: Պատմութեան լի: զինին մէջ երեք տարրեր ցանկեր կուտայ, զորս մենք քով կը դնենք.

Ա.

Բ.

Գ.

- | | | |
|-----------------------|-------------------------------------|-------------------------|
| 1. Միիթար Գոչ | 1. Գրիգոր Յաթեացի | 1. Յովհաննէս Համշէնցի |
| 2. Յովհաննէս Վանական | 2. Դանիէլ (Ցգնաւոր) | 2. Խորս |
| 3. Վարդան | 3. Յովհաննէս Համշէնցի | 3. Գրիգոր Տարոննէցի |
| 4. Ներսէս | 4. Գրիգոր Արմիշեցի, Չուրան | 4. Յովհաննէս Շիրաք |
| 5. Եսայի Նշեցի | 5. (Խորոս) | 5. Ղուկաս Կեղեցի |
| 6. Յովհան Արտանեցի | 6. Ներսէս Մատաղ (Չուրանի) | 6. *Պետրոս Կարկոցի |
| 7. Գրիգոր Տաթեացի | 7. Ներսէս Բաղիշեցի (աշկրտ.) | 7. *Մրապիոն Աւահյեցի |
| 8. Դանիէլ Ցգնաւոր | 8. Ներսէս Ամիկեցի | 8. Բարոել Մարմանցի |
| 9. Յովհաննէս Համշէնցի | 9. Յովհաննէս Բատանցի | 9. Յովհաննէս Հզուեցի |
| 10. Թորոս | 10. Ազարիա Եակերտցի (Ամ.) | 10. Կարապետ Բաղիշեցի |
| 11. Գրիգոր Տարոննէցի | 11. Միմէսէն Ապարաննեցի (Կեցիլ աշկ.) | 11. Այս ցանկն ալ այս |
| 12. Յովհաննէս Շիրաք | 12. Բարսեղ Պաւառցի | Կարապետ Վրդ. շինած է |
| 13. Ղուկաս Կեղեցի | 13. Կարապետ Կալու (Ախմ. ի աշկ.) | աս յիշտատակութեամբ. և Ն |
| 14. *Մրապիոն Աւահյեցի | 14. Փոքր Միմէսէն Ցղնազգեաց | ան նուաստ Կարապետ բանի |

15. Գրիգոր Կեսարացի
16. *Մովսէս Ռինհեցի
17. *Փիլիպպոս
18. Առաքել Դաւիթիկի
19. Վարդան Մակուչեցի

15. Յագհաննեկը Բամեթիկ, և այլք սպասաւոր Բազիչեցի, ի բազումք (Բարձրի աշկրա)։ Այս զեղչն Փարփինդոյ, զոր լուսք ի պատմագրաց, և զոր աչօք մերօվք տեսար, ի Չորբանի սերեցան։ զի չէին ինչ պահառ յառաջնոց վարդապետացն ուսմաք՝ և զործովք այլ եռ զերացոյն։

ԴՅԱԱՐԱԳՅԻ Հրամարտիւած ցանկերէն կը ցիշանք նույն Մարտ-Մաշոցինը (տպ. Կ. Պողոս, 1807, էրես 335-337), որ կցուեցաք Եցքածնի Մաշոցին (տպ. 1876) գիրջը, սնանկ ձևաւանց վարդապետացն ուժամց, որք նույն աշակերտաց գորեանց կորպ ընձ. Վարդիք և աշխարհաբար զգայրական բայուսնեթիւն վարդապետական զատազանի բարդարանի միջնեւ յառաջ մեր խորացուց, և այսապետանով մը, որ վարդապետառ թեան ծնկումը կը նոյն տասնի Թագէան և Բարթովիւսոց առաքեալներու վարդապետանութեան ու վարդապետի Մելուային նիս, որ են արդենու կը վարդապետի Մելուային և իր սորդիւններուն ու միւլուն նախառանաւան անձութ ից սասապետ՝ թէ ու արդեօք երբյաց պնդէալուստիւրու ից մաս ի հայունց և ենապէտ ք սմանք ի միունէ անտի Վոր վարդապետն Մեծ քնիտրուց գնարդապետաւր թեանն պատապան և որով ց կուտ որբունեաց պունք թշնի զնոյն իշխանութիւն . . . , ուստ կայն հայեցեալ ի գրչապիր ցուցակի անտանց Վարդապետացն՝ որ գտանին ի Մաշոցաց ձեռնադրութեան, ևս է ի ապազրու եալն ի Կոստանդնու պօտիս. զորոց ակնար կեցաք ի յառաջարտուն դրաց, հուսավու զոյն մեզ բուտի կարգ ցուցակին ապացրելա ի Մայքաբազաքի անգ ի սկիզբն այս դարու, ուստի և քան այնմ զառակարգեալ իջուացք աստանօր մինչ ցայժմու Ս. Հայրապետն մեր Դէօրդ Թ.։

Բայց այս ցուցակն ալ ինքնին պէսպեսոյթ մընէ, միւնչն իման կամ սկզբունքին վրայ շինուած, և ոչնիշ ունի հայրառ զատագայուն քան միւնենը, ցոյց տալու համար վարդապետական իշխանութեան յառ ջորդական անսայթաք փոխանցումը։ Այս ցանկերը շինուած են այս ինչ կամ այն ինչ վարդապետի, կամ աւելի ընդարձակ իմաստ պրվ մը, այս ինչ կամ այն ինչ վաճառի կամ Դարոցի կողմէն, վարդապետական իշխա-

նութեան վարդապետական զիծը ցոյց տաւ բաւարաւ Այս սկզբունքի կամ կմը շատ երգ է, բայց անուններու ցանկը անշաւա թերի է, արգիւտան ոչ միայն քննհատում ներ բացարձուի կերպով ցայտնի են, այն անունները չետ են մուրապետական իշխանութեան յաջորդական այլքան մէն կուրքի մասը, որ Գևորգ Փ. Կոթողիկոսի վրայ կը յանձնի. կրիստոնէական միա մէն կուրք կը ընդդրիեւս համար ի իշմածնի Մաշոցին ցանկին վերջնի մասը, որ Գևորգ Փ. Կոթողիկոսի վրայ կը յանձնի. կրիստոնէական միա մէն կուրք կը ընդդրիեւս համար և մուր պէտք է զնից այն բոլոր Վարդապետները, որոնց երբեքը չեն տեսուած, զոր օրինակ, Գևորգ Փ. կուրքը, այս սորիչ Վարդապետներէ տասն առաջ ին իրենց զաւուանն ու իշխանութիւններ։ Եթէ տան վաճառ կամ ամէն նշանաւոր Վարդապետ սկիզբն ի վեր արձանագրած ըլլար իր զաւուանի զիծը, շատ դիրին պիտի բլար այց մասին որոշ բան մը ըստ։ Բայց մեր կուրքի բան, ինչ որ որչ կրնանք բուե հրմաց, սա է որ վարդապետ ատական զաւուանի յաջորդութիւնը ցոյց տաւուք այց այլապահ ցանկինը կովմաւած են Սրբնեաց Վարդապետառանի զիծը և ատոր երկաւորութեար պահեալ համար։ Աւելի բարձր հոսթեան մը վիրտանակ՝ բըռ նազրօսիկ երգ մընէ միայն։ տես զոր օրինակ Մարտ-Մաշոցին ցանկին սկիզբը, ուր մինչև Հին Աւանի քարոզիչները(?) կը գերանայ հեղինակը։ Այս ցանկիրուն սորիչ մէկ նկարագիրն ալ, նոյն քան որոշ, սա է որ ատանք ուղղակի վարդապետական զիծը կը ներկայացնեն։ Դարրիթեցի երեք ցան կերտան մէջ մեր կողմէ աստղանշուած առ նուններ Կաթողիկոս եղած Վարդապետներ, են։ Ասկից ինչ կը հետեւի. → շատ յարտնի բան մը, այսինքն՝ եթէ լարդապետիւնը

ԻՄԱՍՏԱՌԱԿԱՆ

Ս. Է. ՌԻԱՅԹԵՔԸՐ

ՄԻԶՈՑ
ԵՒ
ՈԳԻՆ

Թհառքի ններ Թիեզերի Մասին
և

Փասուց Աստուծոյ Գոյութեան

— • —

Ա. Թովմայի փաստարկութիւնի կը պահանջէ այն ատեն մեզմէ որ տեսնենք թէ ինչ կը պատահի շղթայի վերջաւորութեան։ Կը շարունակէ՞ բարձրանալ մինչեւ ժխտական յափառեականութիւն մը թէ վերջ կը գտնէ որոց ատեն մը՝ անցեալին մէջ։ Ս. Թովմա դժուարութիւն ունէր փաստելու որ շղթան չի կրնար անվերջանալի անցեալ մը ունենալ, այլ պէտք է որ սահման մը ունենայ. այսօր, այս դժուարութիւնը կը մարի ինքնին, քանի որ շղթան որեւէ կերպով չի կրնար երկարիլ դէպի ետ՝ ստեղծագործութենէն առաջ. Այստեղ խոյս կու տանը նեւունի տիեզերի կանոնաւորութենէն եւ, ինչպէս Ս. Թովմայի նախնական փաստին մէջ, պատճառներու շարքը կը վերջանայ Աստուծոյ մէջ։

Փաստարկութեան մէջ, այնպէս ինչպէս կը ներկայացնեն զայն առ հասարակ, գոր-

ծածուած լեզուն կ'ինթադրէ պարագան, ուր ամէն արդիւնք ունի միակ պատճառ. մը եւ ամէն պատճառ՝ միակ արդիւնք մը, այնպէս որ պատճառներու բոլոր շղթաները պարզ միագիծ շարայարութիւններ են: Եթէ նկատի առնենք հիմա այն իրողութիւնը թէ արդիւնք մը կրնայ յառաջ գալ բազմաթիւ պատճառներու գործակցութեամբ, ինչպէս նաեւ թէ միակ պատճառ մը կրնայ ծնունդ տալ մէկ արդիւնքի աւելիին, պատճառներու շղթաները կրնան ճիւղաւորուիլ եւ մէկը միւսին կապուիլ: Բայց քանի որ գրէնքը կը պահանջէ նաեւ որ պատճառը կանիչ արդիւնքը ժամանակին մէջ, անվիճելի է որ փաստարկութիւնը չ'ազդուիր է ապէս: Բաց աստի, փաստարկութիւնը չի պահանջեր որ պատճառներու բոլոր շղթաները, երբ հետեւինք անոնց դէպի անցեալ երթալով, բոլորն ալ վերջանան նոյն կէտքն մէջ. ուրիշ բառերով, ան չի տանիր անպայմանորէն այն եզրակացութեան որ տիեզերքը իր պաշարը ամբողջութեամբ ստացած է մէկ յանձնումով, ստեղծագործութեան ժամանակ, եւ թէ անկէ սատին որեւէ բան չէ ստացած: Այսպէս՝ չ'արդարացներ ֆէ. զարու աստուածաբան նեւունեաններու տեսութիւնը թէ աշխարհի գրութիւնը բացարձակապէս փափ դրութիւն մըն է եւ զարգացած է զւետ մերանիստական օրէնքներու համաձայն, այնպէս որ պատմութեան բոլոր դէպերը պէտք է որ պարունակու ած ըլլան իրենց կանխորդումին մէջ, առաջին վայրկեանէն: Ընդհակառակը, բնադիտական մտածողութեան արդի ուղղութիւնը – ինչպէս կ'երեւի պատճառականութեան սկզբունքի մասին բուռածէն – կը հակի այն գաղափարին թէ, ընագիտութեան մարգին մէջ կայ մշտական շարունակութիւն մը միջամտութիւններու եւ նոր ստեղծումներու: Տիեզերքը շատ հետեւած է ըլլայէ զուտ մաթեմաթիբական հետեւածքը մասնիկներու շարուածքին ստեղծագործութեան պահուն եւ է միջավայր մը շատ աւելի հետաքրքրական եւ բեղուն դէպերով քան ինչ որ կանխասահմանութեան կողմնակից մը կրնայ երեւակայել:

Բնագիտութեան առարկայ դաշտէններս պէտք է որ տիրէ որոց կանոնաւորութիւն մը, որուն վրայ հիմնուինք հաստատելու

Արագուած Լոյս Շաբարերէն, 1906
(Անցեալ յաջորդի՛ 16)

համար գործակցութիւն մը անցեալին, ներկային եւ ապագային միջեւ։ սակայն այս կանանաւորութիւնը տիկիգրաքան եւ համատարած չէ, որպինետեւ աշխարհը շարունակ կը հարստանայ նոր տարրերու բարձրացումով։ Ենթադրուած է որ կրնայ կատ մը գոյութիւն ունենալ, մեզմէ անձանոթ, կանանաւորութիւններուն եւ միջամտութիւններուն միջեւ։ Գ. Ա. Իիրս, ամերիկացի փիլիսոփա եւ մաթեմաթիկոս, կը մտածէր որ բնութեան օրէնքները եղարշական ընթացքի մը արդիւնքն են, ներքին սպոլութիւններու հիմնաւորում մը, այսպէս ասած, անկենդան նիւթի աշխարհէն ներս։ Բայց ինչ որ ըլլայ, փերար, որպէս կանոնաւորութեան եւ նորութեան երկու զիմերը միաժամանակ կը տեսեն եւ միեւնոյն ատեն ֆիզիքական եւ հոգեբանական մարզերուն մէջ, մեզի հիացում եւ վերացում կը պարտադրէ։

ԳԼՈՒԽ Խ.

ՀԱՅԳԵՐՈՐԴ ՌԵՎՈՆ

Վերածնունդէն սկսեալ, դասականներու փրբը արտաքին աշխարհին հանդէպ կը տարրերէր Ընդհանուրին դիրքէն նշելի չափով մը, այսինքն թէ դասականները կը փորձէն դէպերու տարին ըմբռնել նպատակը, մինչդեռ նետագայ ճիզր ուղղուած եղաւ, դէպի յայսնումը օրէնքներուն փոխանակ նպատակներուն, ինչպէսին՝ փոխանակ ինչուրին, եւ մերժեց օրինաւոր յաւակնութիւնը նաև կնալու իր իսկ կատարած զիւտերուն խոր իմաստոր։ Դիմելով արխոտուէլեան վարդապետութեան հինգ տեսակի պատճառներուն, կարելի է ըստ որ արդի տեսական բնագիտութեան մէջ՝ ֆիզիքական դէպերու ներգործող եւ ծիւաւորող պատճառները լուծուեցան, եւ որոշ չափով խառնուեցան մաթեմաթիքական տեսութեան մէջ, վախճանական պատճառի մը գոյութիւնը անգիտանալու աստիճան։ Սյա տարրերութեան լոյսին տակ՝ ԺՊ. եւ Ի. դարերու միջեւ, պէտք է որ նկատի առնուի ինքներորդ ուզբին, փաստո՞ւ եղարքացուած կանոնաւորութենէն, նպատակէն եւ պաշտօնէն։

Ա. Թովման կը մեկնի այն ենթադրութենէն որ անկենդան առարկաները, ինչպէս են անոնք, որոնցմով կը զարդի ընազիտութիւնը, կը շարժին որպէս սթէ նպատակ մը հիտապնդէին։ Որմէ կը հետեւ ցնի, թէ պէտք է որ անոնք կառավարուած ըլլան իմաստուն էակի մը կողմէ, զոր կը նորացնէր Աստուծոյ հնտ։ Այսօրուան ընագիտութիւնը ջններ այցեւու Ս. Թովմայի ներթադրութիւնը, եւ կը թուի հետեւարար որ պէտք է նոյն փաստարկութիւնը զարգացնել մեկնելով տարրեր տեսանկիւնը մը։ Դունելու համար մեկնակէտ մը այս վերականգնուուին համար, պէտք է նկատի ունենանք ինչ որ, արդի տեսողութեամբ, միջնադարեան զալափարին տեղը գրաւեց։

Կ'ընդունինք այսօր, եւ մեր նախնիքներէն աւելի, թէ գոյութիւն ունի կանոնաւորութիւն, գրութիւն, կարգաւորում, պատշաճցում իրերու, բնութեան մէջ եւ անոնց յարաբերութիւններուն մէջ իրարու հնտաւէքը, օրինակի համար, բարձրօրէն կագմակերպուած եւ պատշաճնցուած է տեսդութեան։ Ինչ կը վերաբերի կանոնաւորութեան, մեր ծանօթութիւնը անհունօրէն աւելի մեծ է քան ինչ որ էք ԺՊ. զարուն, որովհետեւ հասած ենք իմացքին մաթեմաթիքական կազմակերպութեան մը որ աստրուց տիկները կ'ընդգրիկէ։ Սշաստիկ դրութիւն մըն է ուր կարելի է նախատեսութիւններ կատարել, զուսու մը եւ ոչ քասու։ Փորձառութեան միջոցով յայսնուած եղելութիւնները բանականութեան գրոշմը կը կրեն. մաթեմաթիքան որ կը ներկայացնէ վերացական մորք ամրոզգ գրութիւն մը, ի վիճակի է լուծելու բնագիտութեան թանձրական բոլոր խնդիրները։

Միջնադարեան եւ արգիքական իմացքներուն միջեւ, սակայն, չկայ այնքան մեծ տարրերութիւն որքան կ'երեւի առաջին ակնարկով։ Ըստ որ բնական առարկաները, առանց որ ճանաչուութեան կարողութիւնը ունենան, կը գործեն որպէս սթէ նպատակ մը հետապնդէին, ի վերջոյ ծիւ մըն է պարզամիտ եւ պատկերաւո՞ւ ըստելու թէ անոնց ընթացքը առանց օրէնքի չէ, ոչ ալ պատահականութեան լրուած, այլ կառավարուած նշգրիտ կանոններով։ եւ Ս. Թովմայի փաստարկութեան նպատակին տեսակէտով,

առաջին հնթադրութիւնը բանաձեւելու երկու կերպերը նոյն արժէքը կը ներկայացնեն: Մաթեմաթիքական օրէնքը մտքի իմացք մըն է. եւ մեխնիդով մաթեմաթիքական օրէնքէն, անհեթիթութիւն չէ եղրակացնել որ գոյութիւն ունի մտքը մը, նման մեր մտքին, նիւթական բնութեան մէջ կամ ետին. գոյութիւն ունեցաղ կարգը կամքի արդիւնք է. եւ այս հետեւութիւնը կ'ընենք հիմնուելով խստօքէն նոյն պատճառներուն վրայ, որոնցմէ կ'եղրակացնենք մտքի մը եւ մտադրութեան մը գոյութիւնը մարդկային միւս էակներուն մէջ: Կը կը մտածնը գումարի միւթեան, ներդաշնակութեան եւ անկախութեան մասին եւ անոր մասերու գործակցութեան մասին, կը տարրուինք մտածելու որ ան գոյութիւն ունի համակրնակի նպատակի մը համար: Աշխարհի մը մէջ որ արտայայտութիւնը ըլլար մտածողութեան մը, զիտութիւնը բնաւ ծնկէ պիտի չկարենար:

Բաց աստի, Ս. Թովմայի համար անձանօթ այն իրողութիւնը որ նոյն մաթեմաթիքական օրէնքները ի գորու են ամբողջ գումարին համար, որ վերջինս, ըստ զիտութեան, կազմակերպուած է մտերիմ եւ տրամարանական ձեւով, կը առանի այն եղրակացութեան թէ միակ միտ մըն է պատախանատուն ասեղծագործութեան. այնպէս որ արդի զիտութիւնը, մօտենալով Աստուծոյ իմացքին այս կերպարանքին մէջ եւ մերժելով բազմատուածութիւնը, կը հաթթայթէ կարեւոր հետեւութիւն մը Ս. Թովմայի փաստին:

Այլ բառերով արտայայտելու համար փաստարկութիւնը, ինչպէս որ զիտենք թէ մեր մարմինէն տարբեր մարմիններ գոյութիւն ունին եւ որ այս մարմինները կը գոյացնեն նիւթական աշխարհը, այնպէս ալ կ'ընդունինք որ կան մեր մտքէն տարբեր միտքեր եւ մասնաւորաբար որ գոյութիւն ունի միակ միտք մը, մերինին նմանող, որուն գործողութիւնները կը յայանուին անկենդան նիւթի վարմունքին մէջ՝ բնութեան օրէնքներուն մէջ եւ որ այս միտքը մէկ է ամբողջ տիեզերքին համար, որուն ամբողջութիւնը, այսպէսով, կը վերածուի միութեան: Կանոնաւորութիւնէն հետեւցըւած փաստը այսօր աւելի ամբողջական է,

լայն եւ պատկառելի քան այն ծեւին մէջ, ինչպէս ներկայացուեցաւ ան ԺՊ. դարուն:

Մինչեւ այստեղ, փաստարկութիւնը չի գանազաներ գիրանցող կամ ներգոյ միտքին միջեւ, աստուծածականութեան եւ համատուծութեան միջեւ: Բայց այստեղ եւս, արդի զիտութիւնը կու տայ նշմարուանիշ մը որ Ս. Թովմայի տրամադրութեան տակ չէր գտնուեր. եթէ զիտենք թէ տիեզերքը չի կրնար գոյութիւն ունեցած ըլլալ անսահման ժամանակով մը, անցեալին մէջ, բնութեան այժմեան օրէնքներու տիրապետութեան տակ — այլ բառերով, թէ պէտք է որ ստեղծագործութիւն մը եղած ըլլայ — եւ, բաց աստի. եթէ զիտենք որ պիտի գայ օր մը, ուր, ֆիզիքական պատճառներով, կեանքը անկարելի պիտի ըլլայ, այս իրողութիւնները անհաւատալի կ'ընեն ենթադրել որ Աստուծ կապուած եւ պայմանաւորուած ըլլայ աշխարհով մը, որուն ծննդեան եւ մահուան ժամանակները նըշդրւած ըլլան: Եթէ որոշ միջոցով մը հասած ենք այն համոզումին որ Աստուծ գոյութիւն ունի, արդի տիեզերագիտութիւնը մեզ կը տանի աւելի անդին, այն եղրակացութեան որ Սն պէտք է ըլլայ, զոնէ մէկ երեսով, տիեզերքէն անջատ:

Քանի՞ կ'առարկէր Ս. Թովմայի փաստին դէմ թէ ան իրեւ ընդունուած կը գաւանի սկզբունքներ եւ գաղափարներ՝ որոնք ի գորու են աշխարհի մէջ եւ զանոնք կը կիրարէ ամբողջ տիեզերքին, ենթադրելով որ անոնք ի գորու են աշխարհէն անդին: Պատկերելու համար այս կէտը, կարելի է հարցնել ինքնինքին աշխարհի մէջ որեւէ առարկայի համար թէ ինչ գիրը կը գրաէ, սակայն կարելի չէ հարցնել թէ ինչ է աշխարհի զիրքը երբեւ ամբողջութիւն. պէտք է զգուշանալ «անդրանցող տրամախունութեան խարող նկարագիրէն»: Փաստարկութեան նոր ծեւը նուազ ենթակայ է այս առարկութեան. արդարեւ, ան նախ կը յայտնաբերէ Աստուծ մը աշխարհի մէջ եւ յետոյ, երկրորդ հանգրուանով մը, այսպէս ասած, զիյն կը բարձրացնէ աշխարհէն վիր:

Թրգմ. ՇԱՀԵ ՎԱՐԴԱՎԱՐԵՑ

(Վերջ՝ 18)

ԱԿԱՄԱՅԻ ԱՆԴՐԱԾԴԱՐՁՈՒԹԻՒՆՆԵՐ



ԵԿԵՂԵՑԻ ՅՈՎԱՅՔԸ. — Պետրոսի կամ որևէ գերաքահութեան հարց, կախում ունի Եկեղեցիի յղացքէն: Դաստակոն բացատրութիւնը Եկեղեցին, իրեք Քրիստոսի Մարմին, յատակ չէ, «բավկանեած կը նշէ միայն կազզ Քրիստոսի և իր Եկեղեցին միջև, առկայն բաց կը թողու այդ Մարմին զանապահ մասերու յարաբերութեան հարցը: Christus unius, fides unius, una ecclesia, Կապրիանոսի բացատրութիւնը թէն հաստատէք կը նկատաէ միութեան հիմք, առկայն մասերու միջև կազզ կը հաստատէ հառվիճէական հասկացողութեամբ: Միակ Պետութիւն և միակ Մայրաքաղաք, զանապահ գաւառներով և երկիրներով: Եպիսկոպոսները պետերն են ոյս գաւառներուն, թեներուն, որոնցմէ վեր Քրիստոս է: Այս բացատրութիւնը չի լուծեր ստկայն նոխարուներուն հարցը, այլ միայն անհրաժեշտ կ'ընէ զայտ:

Երկրորդ հասկացողութիւնն է Հաղորդութեան միութիւնը: Հոս, միութիւնը հիմուած է ոչ թէ կազմակերպութեան մը՝ ոյլ Քրիստոսի ներկայութեան վրայ: Մի է եպիսկոպոսութիւն, ինչպէս մի էին Առաքեալները, երբ Համբարձումէն վերջ հաւաքուեցան հացը բեկանելու համար: Ամբողջ Եկեղեցին ներկայ էր անսնցմէ իւրաքանչիւրին մէջ, երբ գացին քորոզելու:

Ամբողջ Եկեղեցին ներկայ է իւրաքանչիւր հաղորդութիւն ունեցող միութեան մէջ, իր լրութեամբ, որովհետեւ, այս կերպով հասկցուած Եկեղեցին կարելի չէ ըմբռնել մասերու բաժնուած, ըլլան անոնք թեմեր կամ նոյն Մարմին զանապահ տնդամներ: Եկեղեցւոյ մասեր չկան հաղորդութեան տեսակէազգ, այլ միութիւններ, ուր Եկեղեցին կ'ապրի իր ամբողջութեան և լրութեանը մէջ: Ան որ դուրս է հաղորդութեանէ, գուրս է Եկեղեցիէն, սակայն ան որ հաղորդութեան մէջ է, Եկեղեցին իսկ է, և ոչ թէ մաս մը, անդամ մը կամ ըջիջ մը:

Առաքեական դարուն, ինչպէս նաև Բ. և Գ. դարերու ընթացքին, տեղտկան իւրաքանչիւր Եկեղեցի ինքնապահուի էր և անկախ, իր մէջ ունինալով այն բոլորը՝ որուն պէտք ունիք ապրելու համար, և անկախ՝ որովհետեւ կտիսում չունիք տեղական որեւէ ուրիշ Եկեղեցիէ, ոչ ալ իրմէ դուրս ուէ եպիսկոպոսէ: Այս անկախութեան և ինքնիշխանութեան մէջ պէտք չէ տեսնել պատմական իրողութիւնը մը որ պատմական ըլլայ, կամ չգոյութիւնը անհրաժեշտ չափով գարզացած Եկեղեցօկան կազմակերպութեան մը, պակասութիւնը մը՝ որ պիսի անհետանար, երբ այդ կազմակերպութեան կերպերը աւելի զորդացած և յստակացած ըլլային: Նման զարգացում մը տեղի ունեցաւ իրոպէս, սակայն ատիկա չէր նշանակեր թէ հին Եկեղեցին կազմակերպութիւնը պակասաւոր էր:

Անշուշտ կարելի է ուրանուլ միշտ պատմական իրողութիւնը, նոյնիսկ տիեզերական գոյացում առկայն նման ուրացում մը կարելի է միայն երբ նախորոք կազմակերպները գերադասութիւն պատմական իրականութեանէն:

Եթէ ինքնիշխանութիւնը ու անկախութիւնը նախնական տեղական Եկեղեցիներուն պատմական իրողութիւններ չէին, ուրեմն ինչպէս բացատրել զանոնք: Ընդհանուր հասկացողութեանէն մեկնելով անկարելի է այս պարագան: Մաս մը ընդհանրական Եկեղեցիէն, այսինքն տեղական Եկեղեցի մը, չի կրնար ոչ ինքնիշխան ըլլայ, և ոչ ալ անկախ, որովհետեւ ինքնիշխանութիւն և անկախութիւն սառըրութիւններ են ամբողջականութեան մը: Հետեւրար, նախնական Եկեղեցիները ինքնիշխան և անկախ էին այն սկզբունքի հիման վրայ, որ իւրաքանչիւր տեղական Եկեղեցի Աստուծոյ Եկեղեցին էր, իր լրութեանը մէջ: Նման յղացում մը պեղտկան եկեղեցի

զեցիի, կ'ենթադրէ եկեղեցաբանական գրաւթեան մը գոյսւթիւնը, սրմէ բացակայ է ընդհանրական եկեղեցիի լուցքը, տառուազն իր այսօրուան ձևին մէջ:

Ընդհանրական եկեղեցիի գաղափարը գոյսւթիւն չունի նոր կտուկաբանի, մառ նաև անդ Պօղոս Առաքելոյի գրաւթեած քններուն մէջ, եթէ նման գաղափար մը տեղաւորուած չըլլար արդէն իսկ մեր ժամանամին մէջ, Զենք ուզեր հսո քննորկիլ նոր կտակարանի գրաւթեած քնները, ուր կը խօսուի Եկեղեցիի մասին, ցոյց տուլու համար որ անսնք չեն պարանակեր ընդհանրական եկեղեցիի մը գաղափարը Դիումոր պիտի ըլլար ասիկո և դուռ պիտի բանար բանավէնի, այս կամ ոյն Սուրբ Գրական մեկանութեան շուրջ: Պարտինք դրունալ, ներկայացնելով հոգորդութեան եկեղեցաբանաւան իսկան սկզբունքները, որոնց մասին խօսուած է յաճախու ց Դուռք մարմիններ էք Քրիստոսի (Ա. Կորն. Ժ. 27): Երբ Պօղոս Առաքելոյ կը գրէր կորնթացիւնիւն թէ մարմին են Քրիստոսի, չէր կրնոր անտարակոյս ք ժորի չաւնենալ տէրունական բանաձեզ, այս է մարմին իմ՝ զոր կը մէջքերէ նոյն Թուզթին մէջ: Մինչդեռ այսօր Սուրբ Գրական մեկնիչները հոմանայն չեն մարմինու (առմա) բառի իմաստին շուրջ: Պօղոսին այս յղացքը կը մնայ գծուար և վիճելի: Ստկայն և այսպէս վերած յիշեալ զոյլ բանաձեկրուն բազգատաւթիւնը Պօղոսին եկեղեցաբանաւթեան բանապէին իսկ է: «Այս է մարմին իմ», հազորդութեան բանաձեզ է, զոր Պօղոս ընդունած է Նրաւանդէմի Եկեղեցիէն և որ արտասանուած է ամէն անգամ երբ ատէրունակոն նաշը համախմբած է զիրենք իրարու քովի: Հազարդութեան խորհուրդին մէջ, նոյց կ'ըլլարայ մարմին Քրիստոսի և հացին ճաշակումով ներկաները կ'ըլլան Քրիստոսի մարմինը: «Հացը զոր կը բեկաննենք հազորդութեան գաւունութեանը մէջ միթէ Քրիստոսի մարմինին Բարովինաւ միտկ հաց մը կաց, հետեւարու միտկ մարմինին մը մասերն ենք, թէս բառ: Մաթիւ ըլլանք, քոնի որ բոլորս բաժին աւնինք նոյն միտակ հացէն» (Ա. Կորն. Ժ. 16-17): Սնկմ կապակցութիւնը հացին և Քրիստոսի մարմինին միջն շատ յատկ է ո Դժուար է ընդունիլ որ մարմինը Պօղոսի խօսքին մէջ թէ գուաք մարմին եք Քրիստոսի (Ա. Կորն. Ժ. 27) կրնոր տորբեր բան նշանակել Ա. Կորն. Ժ. 16-17 ի իմաստէն: Տեսական եկեղեցին (ըստգամթիւ և «գուաք» վիրոյիշեալ համարսկ), Քրիստոսի մարմինն է իր հազարդութեան ձևին մէջ: Այս եղբակացաւթիւնը գիրտզանց կարեւորաւթիւն ունի հազորդութեան գաւունութեանը պարագային Ամէն անզուկան եկեղեցի Աստուծաց Եկեղեցին է Քրիստոսի մէջ, որովհեաւ Քրիստոս իր մարմինով նիրկայ կը մնայ հազորդակից ժողովին մէջ և Քրիստոսի մարմինին իրենց հազորդութեամբ է որ կ'անդամակիցին իր մարմինին: Քրիստոսի մարմինին անրոշունիլիութիւնը կը պոյմանաւուրէ Եկեղեցւաց ըրութիւնը, որ կը մնաց իւրաքանչեւր անզուկ կան եկեղեցի մէջ, Եկեղեցաբանութեան մէջ, ամէկ առաւել մէկ միշա մէկ կ'ընէւ Տեղական ոմէն եկեղեցի կ'արտացայտէ Աստուծոյ Եկեղեցին ամբողջութիւնը և ոչ թէ մաս մը անկէ:

Ընդունինք վայրէեան մը որ Յիսուս Մատթ. Ժ. 18ի իր խօսքերով Պետք բառը յոյսարտեց Եկեղեցւոյ պետ Եթէ այդպէս ըլլար, Պետքոսի գերիշխուառութիւնը յոյտանուած պիտի ըլլար յատակօրէն նախնական եկեղեցւոյ պատմութեան ընաթացքին: Մինչդեռ այս մոտին ծանօթ պատմակոն իրողութիւնները նման բան մը ապացուցանիլէ շատ հետու են: Պործք Առաքելոցի ուսումնասիրութիւննէն իթէ առզենք: Հետեցնել թէ Պետքոս գլխաւորեց Երուաւաչմի Եկեղեցին, որ ժամանակառան մը հոռմու միտկ Եկեղեցին եղաւ, ստկայն տեղակոն Եկեղեցի մըն էր անու Երբ սւրբէ տեռ զական եկեղեցիներ կազմուեցան, Յակոբոս Տեսանեղբայրը գործաւ Երուաւաչմի Եկեղեցին պիտաք: Պետքոսի գերագահաւութիւնը պէտք է ըլլար անկուխ տեղական եկեղեցին և վիր անկէ, ըլլարու համար իրական գերագահաւութիւն մը, ինչ որ բացարձաւ կապէս անընդունիլի մնաց առաջին, ինչպէս նաև յաջորդ գարերուն: Հետեւարու կարոսին եղուծ խստուածը բոլոր Առաքելներուն յատուկ էր, և չանէր մասնակէն հանգամանք:

Հորէնցօն մատի փաթթոց կ'ընէ մեր Եկեղեցի ազգային մակդիրը ևս, ու զայն իրեւ փաստ կը գործածէ մեր կաթողիկէ չըլլալուն։ Այս երեսոյթը, ինչպէս մակառերեխի է, մեր մէջ կը կանխէ նախնական Եկեղեցւոյ իր ընդհանրակուն միութիւնը կորանցնելու շրջանը, երբ Արեւմտեան և Արեւելեան Եկեղեցիները հասկնալի ձրգումը աւնեցան մասնաւոր յորջորջաւմներով առանձնաւորելու իրենց գիմագիծ կամ նկարագիրը։

Լոտինականը նախընտրեց որտկել ինքզինքը Կարողիկ (Ընդհանրական), Յունականը սրտեգրեց Օրբուռն (Աղջափառ), մին իրեն մտամեռում աւելինալով Հռովմէական լայնածաւալ կայսրութիւնը, և միւսը՝ պատանաբանական հարցերու մէջ ինքզինքը միակ ճշգրիտ նկատելու յաւակնութիւնը։

Խոկ բարեկարգական մեծ շարժումէն գոյացած Եկեղեցիները ինքզինքնին կոչեցին Բոլորիական, որ իրենց պատամական ծագումը յիշեցնող բացախստիչ բառ մընէ լոկ։

Հայ Եկեղեցի անուանակոչութիւնը կոտարուեցաւ Փամանակի ընթացքին, որ յիշեցնէ վերոյիշեալներէն իւրաքանչիւրին, մերթ մէկուն և մերթ միւսին պորոգան, աւելի ճիշդ, բայց մէմէն ի միասին համոզաւութարչ Անիկու իրը երկրանուն Հայաստանեաց կամ զագանուն և այս կրնայ բարագուցեաւն սիածուուը ըլլալ մեր Եկեղեցւոյ։ Մակայն մեր տաճային զգացումին և պատմական գիտակցութեան տեսակետնամասուն աւելի ուղիղ պիտի ըլլար եթէ մենք զայն յորդորջէինք ազգային։ Վասնգի Հայուստանեաց Եկեղեցին այն կենունի գործարանաւորութիւնն է որ որևէ ուրիշ հաստատութենէ աւելի կրնայ խորհրդանշել ինչ որ իրը պիտի, իրը ձգումը և իրը նկարագիր ամենէն աւելի ազգային եղած է և է՛ հայութեան կենացին մէջ։

Ազգային մտամիպար, ազգային բարք և ասվորութիւններ, ազգային լեզու և գրականութիւն, ազգային կեռուքի իմացական և բարոյական ներկործութիւններ, ազգային միաք և արևեստ, ասոնք և կողման ազգական որոնք, իրեւ զգացում և ներշնչում, Հայութեան հոգաւոյն մէջ կերպաւորած են Աւետարանի խորհուրդը և քրիստոնէութեան ոգին, իրենք ինքնին նախ յօրինելով աստամածային ճշմարտութեան գերազանց կրօնքի մեր մէջ ընդունարան և պահուպան լինելու անմտանամատ Հաստատութիւնը՝ իրեւ նուրիտական դրութիւն, և յետոյ իրենց կարգին անկ ընդունելով անմիջապէս իրենց իսկ գոյութեան և յաւերքացումին երաշխիքն ու հոկողութիւնը։

Կրօնի զգացումն ու ազգութեան գաղափորը, փոխադորձաբար զիրաբ ամրապնդու և իրարու հետ շողահիւսուած, բարոյական վոյք ոյժերը եղած են մեր գարաւոր կեանքի իրակոնութեան մէջ, քրիստոնէուկան թուականի տուածին գարէն սկսեալ։ Ազգին և Եկեղեցին անբաժանելիութեան սկզբունքն ու ոգին խորհրդանշող սրտագրաւ պատկեր մըն է տակաւին այն իրողութիւնը, որուն համեմատ, մեր մէջ, Եկեղեցին ազգն է ինքնին, Մենք հապարա ենք մեր ազգային Եկեղեցի յօրջորջումով։

Լորէնցօն կ'ամբատանէ Օրմանեանը, թէ պատմական անցուգարձերը ըստ կամս հասկնալ ու ներկայացնել կը չանայի Խոկ ինք չեղածը պաեղծել կը փորձէ, երբ Կ'ննթադրէ թէ Սահակ Կաթողիկոս Բիւզանդիոնէն պէտք է առած ըլլայ իր ձեռնադրութիւնը և կամ նուազացոյն՝ Կաթողիկոսական իրաւութեանը, և թէ մանաւանդ Ե. Դարու Հայ Եկեղեցւոյ Հայորեը ազգային ինքնագլուխ Եկեղեցին հեռու էին, կարուղիկէ եղած ըլլալուն համար, թէ Վարդանանց հանատակները կաթողիկէ հաւատաքին մէջ մեռան։

Լորէնցօն կը մոռնայ թէ Հայ Եկեղեցւոյ ազգայինացումը կը սկսի ոչ թէ Ե. Դարուն, Բայրէն, որ հոգեւոր ասրանջամատն ու ներքին պայտարի շրջանն է։ Դ. Շ. Դարուն, Հայը կը զգայի իր մննպատ Կացութեան բովանդակ պղբերգութիւնը, և կը ասրուերի ազգայինականութեան և քրիստոնէուկան աշխարհաքաղաքացիութեան ներհակընդդէմ գաղափարներուն միջև, մէկ կողմէն իր գուները բառ-

նալով ասորա - յաւնական մշակոյթին առջև, պարտութիւն ազգայնականութեան, և միւս կողմէն յարելով Պարսկաստանի, երեսութափէս յաղթանակ ազգայնականութեան բայց իրականին մէջ պարտութիւն երկութիւն, Ե. դարուն ուրոյն տառեր և մշակոյթ ունենալու իղձը պահանջն է զայ ցեղի ընդդիմուրտ կորովին, ինքնատիպ և ինքնարս ըլլաս իր ներքին և անտարի փափաքին, բայց մանաւանդ ազգայնացոծ քրիստոնէութեան յոդթանակին, վատարելու համար ասորա - յաւնական ազգեցութիւնը և թումբ կանգնելու Պարսկաստանի գէմ, Եւ արդէն Վատաշապաւն արթօյի և Ստանկ - Մեսրոպի, այսինքն Քաղաքական և հոգևոր իշխանութեանց վարիչներու համեմաշին ուրոյն գործին լծուելը, յայտարար նշան է յիշեալ իրողութեան Եթէ նուխրդ գարուն և գորերուն նշանաբանը Հայը քրիստոնեաց գործնելն էր, Հինգերորդ գործուն նշանաբանը գործեր էր քրիստոնէութիւնը հայացնել:

Եթէ Կոյր ձեւացող մեր Լորէնցօն բարի ըլլայ իր աչքերը պարացնելու ազգերու քարտէսին վրայ, և դոդրի միայն Հայուստանի նայելէն, պիտի նշմորէ թէ քրիստոնէութիւնը միայն մեր աշխարհին մէջ չէ որ հագած է ցեղային յատկութիւններու զրահը: Բոլոր Լատին ցեղերը, գրեթէ առանց բացտութեան, Կարոլի են, Անկլո - Սաքսոնները՝ Իոգոնական, իսկ մետքեանները՝ Օրբանու: Ասկիւն ներքին բերումն է ժողովուրդներու, որոնք համատրակաց կրօնքներն ու գաղափարականները կ'օժբունեն ու կը նագնին համաձայն իրենց ներքին ու արտօքին խառնուածքին ու ձեին: Հետեարար ինչո՞ւ կը զարմանայ Լորէնցօն որ հայ ինքնատիպ ժողովուրդը ազգայնացուցած ըլլայ քրիստոնէութիւնը իր Եկեղեցիցով:

Իսկամեննէն սխրանին, չըսելու համար հղջերուաքաղային կործիքը Լորէնցօյին այն է, թէ Հայերը ընդունած են Քոզկեռունի ժողովը մինչև Զ. դար: Եւ ատկաւին, ցուցնելու համար իր աստուածաբանական հմտութիւնը, չհասկցած բացտութիւններով լուսաբանել կը ջանոյ Թաղկեռունի մոլորութիւնը: Հոյ այլս Լորէնցօն ոչ միայն ծիծաղելի՝ ոյլե զոլուելի կը գունայ, հասկնալ չուզելուն համար Հայ Եկեղեցւոյ Թաղկեռունի նկատմամբ աւնեցած գարաւոր կեցուածքն ու պժգանքը:

Քաղկեդոնի գաւանաննքը աւզզափառ նկատելու իր ճամարտակաւթիւնները աւպացոյցներ են իր գործուստ ագիտաւթեան, տառաւածաբանական հարցերու վերաբերեալ, որ Թաղկեռունի ահաւոր մոլորութիւն մէջ նստած կը ճառուածէ, կործելով թէ կ'աստուածաբանէ:

Ճիշդ է թէ Հայ Եկեղեցին, մտնաւանդ Ս. Գրիգոր Լուսաւորիչէն սկսել, ուրոտ յարաբերութիւնները ընէցը կատարվողին կեսարիոյնեա, իրեկ իր արևմտեան գրացին: Լուսաւորչի յաջորդներէն Մեծն ներսէա, մտերմիկ զգացումներով կապուած էր Ս. Բարսեղի և զոյք Գրիգորներու հետ: Ս. Սահմակ, Ե. դարուն հայութեան մէծ զարթօնքի ուսնվիրան, կեսարիոյ մէջ ստացած էր իր գաւանած գրչութեանդի շրջանին, նիկոսոսի ժաղովին (431) դուանանքը, որուն մէջ Աղեքսանդրեան կեցուածքը յաղթանակեց, տիրական զգացումը կը գաւանար բովանդակ Եկեղեցին մէջ, Եկեղեցոյ Հայրերէն Ս. Բարսեղի, Գրիգոր Սքանչելագործի, Գրիգոր նաղիանզացիի, Յ. Գրիգոր Նիւսացիի, Ասկերեանի, Եփրեմի, Աթանասի, Եփրեմ Աղեքսանդրացիի, Եւսեբիսան կեսարացիի, Եպիփանի, կիւրեղ Երրուազէմացիի, Արիստոտէլի, Պոռկիի գործերը հայերէնի կը թարգմանուէին: Վերոյիշեալ գրուածներուն մէջ տիրական էր Աղեքսանդրեան քրիստոսաբանութիւնը: Հայուստանեայց Եկեղեցին առաջին մէկ օրէն ընդունած է Կաթողիկէ Եկեղեցին լցնող Աղեքսանդրեան այս ուղղութիւնը և մետքեան հաւատարիմ ունոր: Առաջին փաստը մեր այս ձգտութիւն գաւանապարութիւնն էր թէ օժգուրա Մապաւեսաացիի, Անեղինակը երկարնակ շործումին, Ցիստու անձին նկատմամբ:

Հայ Եկեղեցին առաջին օրէն մէրժած է Թաղկեդոնի ժողովը և Քրիստոսի աստուածաբարդութեան մասին լեռնեան Եւրկու ըբնուրիւն ի միամւանձնութեան բանաձեւը և հաստատ մնացած է կիւրեղեան «Մի բնուրիւն բանին մարմնացելոյ» աղ-

զափուռ բանաձեխն վրայ, լեռնեան բանաձեխը իրեւ ուղղափառ նկատող կարևոցան, կը կործէ թէ ան նացն իմաստը աւնի Կիրքեղեան բանաձեխն հետ, որ իրենները «Միւթիւն բաղկացեալ յերկոց» կը սիրեն ըսիէ,՝ մին միւսին իրը յետագործ ընթերցում նկատելով, կամ Թաղկեդուականը բացատրպական ձեւը Եփեսսուականին:

Սակայն այդ երկու բանաձեխը իրորմէ չառ նետի են և նոյն միտքը չեն կրնար պարունակել: Թաղկեդուականը չի կրնար բացատրպաւծ ձևը նկատուիլ Եփեսսուականին, երբ ինք նախ բացատրութեան կը կարօպիր Արգարե, ուստանց բացատրութեան այդ բանաձեխը լիովին Նեստարական Ք, բացատրուելէ վերջ, կը գտանայ կէս Նեստարական:

Սեր Եփեղեցւոյ դուռնոնքը, ինչպէս Ասիսինի քրիստոնեայ Հարց դուռնոնքը, կը մերծէ երկուսւթիւնը յաս միտուրաւթեան, Հետակորոր Շերկու բացատրութիւնը շատ շտա իրեւ մեկնութիւն կարելի է գործածել, բայց ոչ իրեւ դուռնոնքը Էսպան որատայտութիւն բանաձեխ մը մէջ, ուր Շերութիւնն բառն է որ պէտք է զիրտակուէ: Հոյ Եփեղեցին կ'ընդունի Աստուածորդին իրեւ Կոտարելով Աստուած և Կոտորեալ մարդ, իւրաքանչիւրին յատկանիշերը զիրար ամբողջացնելով:

Թաղկեդունի բանաձեխը, պահելով Երեկու բնութիւնն բացատրութիւնը յատ միտուրաւթեան, ումենչն նազոստաւոր մեկնաբառութեամբ իսկ, երկու բնութիւնն անջատ գոյութիւն կը հասկցնէ, իւրաքանչիւրը անջատօրէն, ըստ իւր յատկանիշերուն գործոց և անջատօրէն ենթակայու:

Հաս Լեռնի Տամարին, Քրիստոսի անձին մէջ թէկ տառաւածային և մարդկան յին բնութիւնները միտուրած են, ասկայն իւրաքանչիւրը իրեն յատակ գեր կը կատարէ: Հաս Թաղկեդուականներու, չարչարանքը, որ մարմնոյ յատակ է, մարդն է որ կրոծ է, ոչ Աստուած. այս պատճառու կը մեղադրեն հայերս, որ ի դէմս Որդույն Երգաւած Ասւըր Աստուածին վրայ ուր խոչեցար Վ'ուելցնենք Թաղկեդուականները տարօրինակ հակասութեան մէջ են ընդունելով Ցիսւմով Սօր Աստուածամայր ըլլոււ, այսինքն ընդունելով Աստուածոյ ծնած ըլլալը, և մերժելով Ասոյ չարչարանքը, երկուքն ու մարմնական յատկանիշեր, մարդուն յատակ: Քրիստոնէտին հիմնական գոյզափարի տեսակէտէն և թէ Աստուածամարդը չէ խոչւողը, մեռնողը և յորութիւն առնազը, ինչպէս կը բացատրուին Փրկուգործութեան և Յարութեան խորհուրդները, որոնց վրայ հանգնած է Քրիստոնէտական կրօնը:

Միծողին է ըսեւ, ինչպէս կ'ըսէ Լորէնցոն, թէ Եփեսսի և Թաղկեդունի բանաձեխուն տարբերութիւնը ձեւակուն է, և թէ, ինչպէս սովոր են ըսեւ, Հայերը չընդունեցին Թաղկեդուական բանաձեխը, մորդենան Եւրկու բնութիւնը Նեստորականաց բանաձեխն հետ շփթութիւն տառաջ կը սերէր Վ Հոյստատոնի մէջն ու գուրոց Նեստորականները զօրտաւր ըլլալուն հոտմար, Հայերը սորիպւած էին ԵՄի բնութեան բանաձեխը պահելու:

Լորէնցօն գիտէ պատճութեանին թէ Նեստորականները Թաղկեդունի սահմանուումը իրեւ պաշտպանութիւն կը նկատէին իրենց ուստացումինք Նեստորի նման, որ իր և Ասպարագ գրքին մէջ, Վամճոտք Հերակլիւաէսին, Վաշն Պատզ կը նկատէր Զատագավը իր գաւառնանքին, և ուրախ էր յայտարարելով թէ Ծիմ տմենամինծ ֆատաքս է որ Աստուած փառուուրու յերկինո և յերկրի, իսկ Նեստորը թաղ նզովիու մնայց: Նեստորի մաքին մէջ իր վարդապետաւթիւնը կը յողթանակէր և փառքի կ'արթանանոր, շնորհի Լեռն Պատին և իր Նեստորական ակնուգիտը պաշտպանուց Ցոմարին: Այս պատճական փաստին դէմ Լորէնցօն ի՞նչ ձեռվ պիտի ուղէ պարտկիլ, իր ճռճռան սաստածաբանութեամբ, Լեռն Պատի աղողակով Նեստորականութիւնը:

Եթէ երկու բանաձեխու միշն առարերութիւնը լոկ ձեւակուն ըլլուր, մեր նախնիք մինչև ման չէին հակաւակիր Թաղկեդուականներուն, կրելով անտանելի հալուծանքներ Յոյներու կողմէ, մանաւանդ Յուսափինիանի շրջանին (565-600), երբ Բիւզանդիանի ենթակայ մասը Հոյ Փաղպալուրքին ահաւոր կրեպով հալածանքի են-

թարկուեցաւ, սակայն արդիւնքը մնաց նոյն։ Հոյ Եկեղեցին հուստարիմ մնաց եփես սոսի և Ս. Կիւրեղ Աղեքանդրացիի գաւանական բանաձեռն և հոսկացողութեան, և մերժեց ընդունիլ Քաղկեդոնը։

Մեր լուսամթա նախնիք խիստ լու հոսկած էին էպիստ տարրերութիւնը այդ զոյդ բանաձեռներով ներկայացուած գաւանական ըմբռնութեարուն։ Մեր Եկեղեցին չէ ընդունութ Քաղկեդոնի գաւանանքը, որովհետեւ զայն ուղղափառ չէ գտած, ուր մասնաւանդ տանդապանութեան ախոյին մը, նման Դիսկորսսի, կը գաւանապարաւէք, և Թէսդարիտի նման բանագրաւած յարտնի Նեստորականներ կը յաղթանակէին։

Մանդակունին (478-490) նպավեց Քաղկեդոնը և Լևոնի Տոմարը, և ասիկա Զենոնի Հետորիոնէն վկրջ (482), Խակ Ժողովական առաջին մերժումը Քաղկեդոնի գաւանանքին աեղի ունեցաւ 506ին, Բարգէն Կաթողիկոսի օրովլ. այս շրջանին էր որ միաբնակութեան մեծ ախոյին Տիմոքէսո Կուզիկ գրուածները հայերէնի թարգմանաւցան և ծառայեցին իրքն աեսոկ մը գասադիրք, պաշտպանելու ուղղափառ միաբնակութեանը ընդդէմ Քաղկեդոնի չարափառ երկարնակութեան։

Նեկոյս Հայրերը և անոնց հայ Սուրբն Կիւրեղ, կ'ըմբռնէին զԱսոււած իրք թանձրացեալ գոյութիւնն մը, և թանձրացեալ գոյութիւնն մը միայն մէկ Բնութիւն կրնայ ունենալու Որսովնետե Բնութիւնը ուրիշ բան չէ, բայց կազմակերպուած ամբողջթիւն մը թանձրացեալ գոյութեան յատկութիւններու, ինչպէս կ'ըմբռնէր Գրիգոր Նոպիոնագոտին, Հատկաբար որ եէ կարգի երկուութիւն Որդիի թանձրացեալ գոյութեան մէջ, առաջ պիտի բերէր կամ անկորելի խառնուրդ մը և կոմ' աղետալի յարակցութիւն մը, որ ոչնչութեան պիտի վերածէր Փրկագործութեանը։

Քաղկեդոնականները կ'ըսէին թէ Քրիստոսի մարդկային բնութիւնը իր մէջ ունէր մարդկային գոյացութիւն և աստուածոյին բնութիւնը՝ աստուածոյին գոյացութիւն։ այս էր սահման աշխարհի բոլոր ածականները պիտի չկրային Քրիստոսի սուոյդ ըմբռնումն է, այն ատեն աշխարհի բոլոր ածականները պիտի չկրային Քրիստոսի սուոյդ ըմբռնումն է, այս ատեն աշխարհի բոլոր ածականները պիտի չկրային Միաբնակները ընդդէմ Երկարնակներուն իսկ աթէ Երկարնակներու ըստծին համաձայն Քրիստոսի մարդկային յատկութիւնները ընծայելի էին միայն Քրիստոսի մարդկային բարգացութեան և աստուածոյին յատկութիւնները՝ աստուածոյինն այն ատեն աստուածոյն ու մեռնողը ս'զ էր։

Երկարնակներու հասկացողութեան մէջ իրական կապ մը գոյաւթիւն չսանի Աստուեոյ և մարդուն միշե, եղածը զուտ բարոյական է։ Սակայն բարոյական բազակցութիւն մը էսկան և իրական չի կրնար նկատուիլ։

Քրիստոս մի է, և բոլոր իր սուորոգելիները կը սուորոգեն իր լինելութիւնը։ Տիմոքէս Կուզ իրաւունք ունէր ծաղրելու Communicatio idiomatum ը իրք բան չըսող բացատրութիւն, որովհետեւ այդ միջոցը կարելի չէ հոգի իրականութեան մը չըսող բացատրութիւն, որովհետեւ այդ միջոցը կարելի չէ հոգի իրականութեան։

Միաբնակները իրաւունք ունին երբ կը պնդեն թէ, Երկարնակները ընդունիլով Քրիստոսի մէջ երկու բնութիւն, Սուրբ Երրորդութեան մէջ կը ներմուծէին երկրորդ բնութիւն մը, Երրորդութիւնը վերածելով չորրորդութեան, որովհետեւ Համբարձումէն վերջ Քրիստոս չգագրեցաւ ըլլալէ ո՞յն ինչ որ էր Մարդկութեան միջոցին, և կը մնայ նոյն, ինչպէս երեկ՝ այնպէս ալ այսօր և յահիսեան։

Միաբնակները իրաւունք ունին երբ կ'ըսէին թէ Քրիստոսի մէջ երկու բնութիւններ չկան, ոչ ալ Քրիստոս բազկացած է երկու բնութիւններէ, ոչլ մի՛ բնութիւններ կարելի է առբերեսւթիւն գնիլ աստուածոյին և մարդկային բնութիւններու թիւն, որովհետեւ Աստուած և մարդ տարբեր գոյացութիւններ են, բայց ոչ Քրիստոսի մէջ որ մի՛ է բնութեամբ։

ԽՄԲ.

(Մասեալլ յարուղի՝ 3)

ԲԱԼՅՈՒՄ ԱՄ ՏԱԿԻ ՆՈՐԱԿԱՌԵՑՑ ՎԱՐԺԱՐԱԿԱՆԻՆ

Անցնող տարուան Յուլիսի 2ին, երբ Ն. Վ. Յորդանանի Վարչապետը հիմնարկէքի քարը դրաւ Ամմանի վարժարանին, բաղցը խոստում մը եւ գեղեցիկ երազ մըն էր դպրոցը: Այդ առիթով արտասանած իր խօսքին մէջ, Ամմանապատի Պատրիարք Սրբազնիք բած էր. «Անցած է այլեւս ժամանակը զսմ խօսքերու եւ, ինչո՞ւ չըսնիք, մեծ սուտերու: Ժամանակն է աշխատանքի եւ շնարարութեան, ժամանակն է յառաջդիմութեան եւ յաջողութեան»:

Եւ անաւասիկ, տարի մը ետք, վեհորէն կանգնած Ամմանի գեղեցիկ բլուրներէն եշրէ ֆիէի բարձունքին, մեր նոր զարոցը հապատութեամբ կը նայի իր փշշիրուն փուռած մայրաղաղաքին:

Պատուաբեր այս իրագործումը կարելի եղաւ շնորհիւ երեք մեծ հաստատութիւններու գործակցութեան. երուսաղէմի Հարց Պատրիարքարանը, Հայ Բարեգործական Ընդհանուր Միութիւնը եւ Դալուսա Կիւլաշէնկեան Հիմնարկութիւնը:

Պալուաստ Կիւլաշէնկեան Հիմնարկութիւնը, 15,000 տոլարի նուրիատուութեամբ, իր երջանկայիշտատակ բարերարին անմահ անունը բանդակցից Մանկապարտէ զի ճակատին վրայ.

Ծնորհիւ Հ. Բ. Ը. Միութեան Կերպունական Վարչութեան եւ անոր ազնուասիրտ Նախագահ Տիգրան Ալեքս Մանուկիսանի միջամտութեան, ազնուազգի բարերար Վահրամ Խոզաշեան իր անունով կնքեց Նախակրթարանի բաժինը:

Իսկ գործին հիմն ու աւարտը պէտք է արծանագրել իրբեւ երուսաղէմի Սուարքի լական Սթոռի անխոնջ Աթոռակալին անձնական փափառն ու իրագործումը: Ինպէս գրած էինք անցեալ տարի, նորին Ամմանապատուութիւնը իր պատրիարքական գործունէութիւնը ուղղեց սկսիլ տարով Ամմանի հայութեան գլորոցական արժանավայիլ յարկ մը: Հակառակ Սթոռի նիւթեական անծուկ վիճակին, ան լիարանեցաւ զոհելու 5.000 Տինար իւ գնելու գեղեցիկ եւ ընդարձակ հողամաս մը Ամմանի հայաշատ շրջանին մէջ, եշրէ ֆիէ Կոյուած բլուրի լանջքին, օգասուն եւ գեղահայեաց բարձունքի մը վրայ:

Նոյնպէս Պատրիարք Սրբազն Հօր նուէրը եղաւ գլորոցին, ոչ միայն իր յարատեւ ուշադրութիւնը շինութեան ամբողջ ընթացքին, այլեւ Նախակրթարանի արդիական կահաւորումը գեղեցիկ եւ լաւուրակ նստարաններով: Պատրիարք Սրբազնը գրեթէ ամէն շարաթ գնաց Ամման եւ անձամբ նեստեցաւ շինութեան գործի յառաջացումին, կարելի է բայլ քար առ քար, յարկ առ յարկ, իրեն նեա տաներով երթին երուսաղէմ այցելող ուխտաւոր ազգայիններ, գաղթաշխատին զանազան երկիրներէն եկած:

Տարուան մը հոգածութենէ ետք, գլորոցական տարեշրջանի բացումին, պատրաստ էր շինութիւնը եւ կահ-կարասին:

Մհանուն 23ի Կիրակին Կատարուեցաւ պաշտօնական բացումը

Հ. Բ. Ը. ՄԻՈՒԹԵԱՆ ՎԱՀՐԱԿԱՄ ԻՒԶՊԱՆԵԱՆ ՆԱԽԱԿՐԹԱՐԱՆԻՆ

եւ

ԳԱԼՅՈՒՄ ԿԻՒՆԿԵՎԱՆ ՄԱՆՆԱՎԱՐՏԵՐԻՆ:

Հոնդառաջելով Պատրիարք Սրբազնի հրաւէրին, Ն. Վ. Վարչապետը դրկած էր Փոխ-Վարչապետ եւ Կիրական Նախարար Շէյխ Խպրահիմ Գաթթանը, որպէսզի, յանուն Վարչապետին, կատարէ պաշտօնական բացումը:

Խոնդառաջ գողովուրդ մը եւ գլորոցական աշակերտները շրջապատած էին Պատրիարք Սրբազնը, երբ, ժամը 11ին, Վարժարան հասաւ Ն. Վ. Շէյխ Խպրահիմ Գաթթան, շրջապատուած Ամմանի Ռատիկանապետով եւ Կրթական Նախարարութեան Ընդհանուր Տնօրէնով: Նախահարութեանց եւ ուրախ միջնորդուի մը մէջ, Ն. Վասմութիւնը կտրեց դրույին գրուած ժապաւէնը եւ բարձրացաւ հիւրասենեակ, ուր պատուասիրուեցաւ օշարակով եւ սուրբով: Ապա խօսք առաւ Պատրիարք Սրբազնը եւ ըստ:

«Զերդ Վասիլութիւն,

«Եղջյուննենք Զեզ սրտազին ողջոյնով մեր նոր դպրոցի շէնքէն ներս եւ, այս առթիւ, կը յայտնինք մեր շնորհակալութիւնն ու ուրախութիւնը։ Կը բանանք այս դպրոցը յանուն Աստուծոյ, մեր հայրենիքին և Թագաւորին։



Ժապաւենը ... Ն. Վ. Շեյս ի. Դարրան, Կըրական նախարար, կը բանայ նոր դպրոցը։

«Հոգիմական մայրաբաղարի գեղեցիկ այս բարձունքին վրայ կանգնած այս դպարոցը անմահ կոթող մը պիտի ըլլայ ըսկու համար գալիք սերունդներուն թէ որքան ապահով եւ ազատ կը գցանք մենք զմեզ այստեղ, թէ, նևտղինտէ անող հայութիւնը

որքան լուսաւոր կը տեսնէ մեր բարգաւաճ ներկայէն նետուող ապագան, զնորդիւ բարձր հովանիթին, անխոնջ հոգածութեանը եւ արդարակորով կեցուածքին մեր սիրեցեալ թագաւորին՝ և. Վեհափառութիւն Հիւսչյն Խպն Թալալի:

«Տուն մը չէ՛ այս, ուր մեր աշակերտներուն պիտի զամբուի զիտութիւն եւ ուսում միայն: Մենք պիտի յննայինք որեւէ զոհողութիւն որպէսզի փարոս մը ըլլայ այս դպրոցը բազարացիական բարձր զիտակցութեան, ուր անցնող սերունդները ոչ միայն լուսաւորուին զիտութեան յոսով, այլ զինուորագրուին հայրենասիրական խանդագառ գաղափարներուն եւ տեսիրներուն, որոնց ոչ միայն մեծ առաջնորդը եւ զեկագարը, այլև բանածեռորդ եղաւ մեր մեծարիկալ Թագաւորը, երբ կոչեց. «Ենինք այս երկիրը եւ ծառայինք այս ազգին»:

«Ուրախ նոր այս առթիւ ողջունելու մեր մէջ մեր մեծ բարեկամը եւ հայութեան



Կերական Նախաւարք, Ընդհանուր ՏՅառենը եւ Ռաֆիկանտապեար կը փորձեն նոր նստարանները:

Վաղեմի հայրը, Մերակոյտի Վսեմափայլ Նախագահ Սայիտ Փաշա Էլ-Մուֆթին, որ ուզեց պատուել մեզ եւ բաժնել մեր ուրախութիւնը:

«Զերդ Վսեմութեան, մեր բարեկամին եւ բոլոր ներկաներուն մենք կ'ըսնենք եւ կը խոստանանք որ դպրոցի այս շենքը առաջին իրագործումն է մեծ իրագործումներու շարքին, որոնք իրարու պիտի հնտեսին այստեղ եւ պիտի ըլլան հայութեան նպաստը մեր գեղեցիկ մայրաբազարի պայծառութեան մեծ գործին:

«Աստուած կանգուն պահէ մեր հայրենիքը:

«Կեցցէ՛ մեր սիրեցեալ Թագաւորը»:


Ապա, նոյն խօսքը արաբերէնի թարգմանեց Հոգշ. Տ. Շահէ Վրդ.:

Ի պատասխան Պատրիարք Հօր արտայայտութեան, նորին Վսեմութիւնը յայտնեց իր խորին շնորհակալութիւնը եւ գոհունակութիւնը տեսնելու թէ որքան նաշակով և խնամքով կառուցուած է այն դպրոցը «ուր, ըստ ան, վստահ ենք թէ պիտի տիրէ ոչ միայն հայրենասիրութեան, այլև հաւատքի եւ կրօնական բարձր զիտակցութեան

մինույրտ մը, որ, ներկայ նիսթապաշտ աշխարհի ճախճախուտին մէջ, կը մնայ փրրկութեան միծ յոյսը»:

Ապա, Պատրիարք Արքազանիր պաշտօնական հիւրերը առ ազնորդեց գասարաններին ներս, ուր անոնք ուղեցին փորձել նոր նստարանները: Կրթական նախարարը, Շերակոյսի նախագահ Սայհիտ Փաշան, Աստիկանապետը եւ Կրթական նախարարութեան Տնօչնութ քույրն ալ նստեցան աշակերտական գրասեկաններուն առջեւ եւ, փոլ ծելէ ետք զանոնք, վստանեցուցին Պատրիարք Արքազանին թէ Ամմանի դպրոցներուն մէջ գործածուած ամևնէն խնամուած, զեղեցիկ եւ ճաշակով շինուած նստարաններն են:

Պատուարժան հիւրերը այցելեցին նաև աշակերտներու ծեռագործներու ցուցադրութեան սենեակը, տեսան խանդակառ երիտասարդութեան հայկական տարազով հայկական պարերը եւ մեկնեցան, յայտնելով իրենց գոհունակութիւնը:



Աշակերտներու ուրախութիւնը դպրոցի բակին մէջ:

Իննոյն ու պազարը շարունակուեցան ամբողջ օրը, մինչեւ ուշ զիշեր, ժողովրդային աննախընթաց եռուզգործ մը մէջ, հայկական պարերու եւ երգերու բացառիկ մինույրութ մը մէջ, ուր արախտ թիւնը անզսպելիօրէն կը պողթկար հոգիներուն եւ դէմքերաւն փրայ:

Սեպտեմբեր 23ր պիտի մնաց անջնջելի յիշտառակ մը Ամմանի հայ ժողովուրդի սրտին մէջ, իսկ Ամմանի մեր դպրոցականներու մատաղ հոգիները միշտ երախտազիտութեամբ պիտի կարդան իրենց դպրոցին անունը:

Հ. Բ. Ը Մ Ո Ւ Թ Ե Ա Ն Վ Ա Զ Ր Ա Մ Ի Տ Զ Ե Ա Ն Ն Ա Խ Ա Կ Ր Թ Ա Ր Ա Ն
Գ Ի Լ Ո Ւ Թ Ե Ա Ն Կ Ի Ւ Պ Ե Ա Ն Ս Ա Խ Ա Վ Պ Ա Ր Տ Է Զ

Եւ իրենց մաքուր հոգիներէն պիտի բարձրանայ ասառուածանոյ աղօթքը՝ որ ծագկի եւ իրենց մաքուր հոգիներէն պիտի բարձրանայ ասառուածանոյ աղօթքը՝ որ ծագկի եւ առաւել պայծառանայ Ա. Չակորիանց Առաքելական Աթոռը:

7.

Ս. ՅԵԿԱԾԻ ՆԵՐՄԱՆ

ԱԿԵՂԵՑԱԿԱՆ ԲՆԱՄԱԿԱՆ Ք

● Եր. 6 Հոկտ. — Տօն Խաչի: Ս. Պատարագը մատուցուեցաւ Մայր Տաճարի Ս. Խաչ վերնամարան մէջ: Ժամարարն էր Հոգչ. Տ. Դաշտի Արդ. Մահակեան:

● Կիր. 7 Հոկտ. — Բարեկենան Վարազյ Ս. Խաչի պահոց: Ս. Պատարագը մատուցուեցաւ ի Ս. Տարութիւն, Ս. Լուսաւորի եկեղեցոյ մէջ: Ժամարարն էր Հոգչ. Տ. Տափէկ Վրդ. Մամուր:

● Ուր. 12 Հոկտ. — Նախատօնի պաշտուեցաւ, ըստ Ասլիքութեան, Զպոտ Ս. Գեղդ եկեղեցոյ մէջ: Հանդիսական էր Գերշ. Տ. Նորայրը իւղու:

● Եր. 13 Հոկտ. — Ս. Գեղօրայ օրօվաթիվ: Ս. Պատարագը մատուցուեցաւ Զպոտ Ս. Գեղդ եկեղեցոյ մէջ: Ժամարարն էր Հոգչ. Տ. Կոմիտաս Արդ. Պատուէրեան: Ս. Պատարագէն ետք Միաբանութիւն հիմարաբեկացաւ նոյն վանքի Հոգչ. Տեղէէն: Երթ ու գարձի թափօրներուն նախագահց Գերշ. Տ. Նորայր եպու: — Գեսորէ եպու: Լուսարարապետ Գերշ. Տ. Հայրի կ եպու: Գլխաւորութեամբ, Միաբանութիւնը մահապատճենվ մասուք գործեց Ս. Յառաւուն Տաճար: Պատահանձնելուն և Ս. Գեղդ կամանի ու խոսերէն ետք թափօրը, անցնելով Տաճարի հարաւային թէնէն, իջան Ս. Գրիգոր Լուսաւորի եկեղեցին, ուր պաշտուեցան երեկոյեան ժամերգութիւնն ու Վարդայ Խաչի նախատօնակը՝ նախադասութեամբ Գերշ. Լուսարարապետ Ս. Հօր: Ապա կատարած անորինական Ս. Տեղէնց այցելութեան հանդիսաւոր թափօր Տաճարէն ներս: Մթափօրապետն էր Հոգչ. Տ. Տափէկ Վրդ. Մամուր:

● Կիր. 14 Հոկտ. — Տօն Խաչազյ Ս. Խաչի: Գիշերային և առաւտօնան ժամերգութիւնները պաշտուեցն ի Ս. Յառաւութիւն, Ս. Լուսաւորի եկեղեցոյ մէջ: Ապա, Լուսարարապետ Գերշ. Տ. Հայրի կ եպու: մատոյց օրուան հանդիսաւոր Ս. Պատարագը Քիրսոտոսի Ս. Գերեզմանին վրայ: Հնայր մերէն առաջ կատարած անորինական Ս. Պատճենի ն. Ս. Օծութիւն Տ. Վ. Վազգէն Ա. Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման 7րդ տարեգարձին առթիւ, նախադասութեամբ Գերշ. Տ. Սուրբէն Արքեպոսի:

● Եր. 20 Հոկտ. — 72 առավետաց Քիրսոտի: Ս. Պատարագը մատուցուեցաւ Մայր Տաճարի ներքին գագթիքը՝ Ս. Գեղդայ սեղանին վրայ: Պատարագեց Հոգչ. Տ. Դաւիթ Վրդ. Մահակեան:

● Կիր. 21 Հոկտ. — Ս. Պատարագը մատուցուեցաւ ի Ս. Յակով: Ժամարարն էր Հոգչ. Տ. Գեղամ Արդ. Զաքարեան:

● Ուր. 26 Հոկտ. — Թագդմանչաց հանդիւսաւոր նախատօնակին ի Ս. Յակով նախադասութեց Լուսարարապետ Գերշ. Տ. Հայրի կ եպու:

● Եր. 27 Հոկտ. — Ս. Թագմանչաց վարազացնեցն: Մայր Տաճարի Աւագ՝ Սպահանքները Հոգչ. Տ. Յակով Վրդ. Վարդանական Օրուան տօնին շուրջ քարոզեց Գերշ. Տ. Նորայր եպու: Ապա, ըստ սովորութեան, կատարուեցաւ հացեանդաստան պաշտօն հանդուցեալ ազգային մեծանուն բարերան իւղու կիւրպէններանի և իր գերդաստանի նըն շնչեալներու հագիներուն համար, նախադասութեամբ Հօրրպատ Գերշ. Տ. Հայրի կ եպու:

● Կիր. 28 Հոկտ. — Ս. Պատարագը մատուցուեցաւ ի Ս. Յառաւութիւն, Ս. Լուսաւորի եկեղեցոյ մէջ: Ժամարարն էր Գերշ. Տ. Յովոն Վամուր:

ԱԿԵՂԵՑԱԿԱՆ ԲՆԱՄԱԿԱՆ Ք

● Եր. 20 Հոկտ. — Ամէն. Ս. Պատրիարք Հայրը, Անկերակցութեամբ Աւագ Թարգման Հոգչ. Տ. Դաւիթ Վրդ. կառավարչատան մէջ այցելեց ն. Վ. Հիւսէն Թագաւորին:

● Դէ. 24 Հոկտ. — Աւագ Թարգման Հոգչ. Տ. Դաւիթ Վրդ. և Հոգչ. Տ. Գեղամ Արդ. Ներկայ եղան Թամալլայի մէջ UNRWA Անոր արևելանոցի բացման հանդիսութեան:

Ն Ա Խ Ա Դ Ա Շ Ա Ն Գ Ե Ս

7 Հոկտ. Գիրակի գիշեր ժամը 9ին, ժառանգ Վարդանի հանդիսաւորակին մէջ տեղի ունեցաւ հանրածանօթ Գեմանչիստ Խորէնի նուագանգագէս, հավանաւորութեամբ Ս. Քաղաքի Կառավարչին ն. Վ. Անուսան Խոսկչպիի, որ որշակել ժամէն մատոք գործեց սրան, ներկայ խօսուն բազմութեան ժափերուն ընդէլչէն: Ներկայ էին նաև Գերշ. Մըրազաններ և Հոգչ. Միաբան Հայրեր:

Արքայական Թայարքէն և Աւագ Թարգման Հոգչ. Տ. Դաւիթ Վրդ. արքարքէն բացման խօսքն ետք, միև եկան շնորհալի Գեմանչիստը, և մաս երկու ժամեր իր զմայլելի արռաւտուն մոգութեամբ վայելքի պատրիք և ներկաններուն Ցաղանապատր Գեմանչիստն պաշնական թագավորակցէր յայտնի գալնականը Օկոսիթի և լամա: Յայուագիր վրայ կային հայ ժողովրդական ու աշուղական, ինչպէս նաև սուար երգեր Գրավիչ էին մանաւանդ հովակերգական մեղեդիներն ու Գեմանչիստին իսկ ստեղծագործութիւնը եղան Թաւակ Յորուազէնէնը, որոնք նուագուեցան այնքան նարաւորէն և մեծ ապրումով: Խոկ յայտագրի վերջաւորութեան նուագուած ն. Բ. Կահաւառուն իշխան Ալտաւալակի ծնննած երգագիրազանց միւսները ու որութնդուն ժամանակամիտներ խեց ներկաններէն, և անոնց փափաքին վրայ կրկնեւցաւ:

Հանդեր փափաքեաւ գիշերուած ժամը 11ին:

«ԱԽՈՆ»Ի ԽՄԲՈՂ.ՐՈՒԹԻՒՆԸ ԵՒ ԿԻՒԼՊԵՆԿԵԱՆ ՄԱՏԵՆԱԳՈՐԾՆԸ
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹԵԱՄԲ ԱՍԱՑՈԾ ԵՆ ՀԵՏԵՒԵԼ,
ՀՐԱՍԱՐԱԿՈՒԹԻՒՆՆԵՐԸ

8. Յակոբեան կը նուիրէ .—

ա) MILESTONES — A. Bennett & E. Knoblock.

բ) THE BLUE BOOK OF CRIME — T. G. Cooke.

գ) U. S. POLICY IN THE MIDDLE EAST — Sept. 1956 - June 1957.

THE ORIGIN OF THE CHURCH OF ARMENIA — Peter Kirianoff. Presented by «Asbarez» Publishing Co.

THE ANTIOCHIANS — Dr. A. S. Apelian (presented by the author). New York, 1960, 51st ANNUAL CONVENTION — Armenian Students Association Inc. [pp. 312.

52nd " " " " " " " .

IS MAN LOST? — Rev. M. P. Krikorian (presented by the author). [1950, pp. 175.

THE SPIRIT OF THE SHEPHERD — Same author & presented as above. Philadelphia,

THE ADJECTIVE OF ANTIOCH — " " " " " " . Philadelphia,

FINANCIAL REPORT — A. G. B. U., 1960. [1960, pp. 191.

A CHRISTIAN'S HANDBOOK ON COMMUNISM — Committee on World Literacy & Christian Literature. New York, 1962, pp. 86.

16th ANNIVERSARY BALL — A. C. Y. O. A. New York, 1962, pp. 42.

LET GOD BE TRUE — New York, Watchtower Bible & Tract Society, 1946, pp. 319.

WITNESS — Methodist Home Mission Dept., London, 1961. Presented by F. Harris.

HYMNES DE ST. EPHREM «Conservées en Version Arméniennes» — Louis Mariès et

Ch. Mercier. («Patrologia Orientalis», Tome XXX, Fasc. I). Présenté par la Fondation Calouste Gulbenkian.

TROIS MEMOIRES POSTHUMES D'HISTOIRE ET DE GEOGRAPHIE DE L'ORIENT CHRÉTIEN — Ernest Honigmann. Bruxelles, Société des Bollandistes, 1961, pp. 228.

LA FORME LA PLUS ANCIENNE DU PROTEVANGILE DE JACQUES — Emile de Strycker. Bruxelles, Société des Bollandistes, 1961, pp. 480.

ANALECTA (1962) — 4è Cérémonie Interconfessionnelle de Prière du 9 Février 1962. Alexandrie, 1962, pp. 50.

HEMICYCLE — Alice Khatchadourian. Présenté par l'auteur. Paris, 1962, pp. 15.

Գրական Հարցեր — Վարդան Դէրոգհան (նուիրատու), Պ. Այրէս, 1962, էջ 316.

Անթեղուած Կրակներ — Արա Զօվեան (նուիրատու): Պէյրութ, 1961, էջ 171.

Ս. Մեսրոպ — Եղիշվարդ (նուիրատու): Երևանադէմ, Տպ. Ս. Յակոբեանց, 1962, էջ 112.

Տարեկան Ամփոփ Տեղեկագիր Ազգունիքի Հայ Ազգային Բուժարանի — 1961 տարւոյ:

Հայոց Եկեղեցին — Հ. Սահակ Կոգեան (նուիրատու): Պէյրութ, 1961, էջ 776.

Հայկական Հարցը Արեւելեան Հարցի Մէջ (1860-1880) — Խորէն Գարիկեան (նուիրատու): Անթիլիսա, Տպ. Կաթողիկոսութեան Հայոց Կիլիկիոյ, 1962, էջ 365.

Մերունիքի մը Դաստիարակութիւնը — Բիւզանդ Եղիշայիան (նուիրատու): Անթիլիսա, Տպ.

Կաթողիկոսութեան Հայոց Կիլիկիոյ, 1962, էջ 450.

Պատմութիւն Հայ Գալրականութեան (Հատոր Գ.) — Արշակ Ալպօյաճեան: Նուէր Հ. Բ.

Հ. Միութեան Կեդր. Վարչութենէն: Գահիրէ, 1961, էջ 507.

Անցութք — Արքիար Տէր Մարգարեան (նուիրատու): Խոթանպուլ, 1962, էջ 128.

Երակաւան — Յովսէփ Կրիզորեան (նուիրատու): Ֆրէզնօ, 1962, էջ 287.

Երանեանք — Յովսէփ Մարգարեան (նուիրատու): Խոթանպուլ, էջ 164.

Երշանիկ Տարեգիրք — (Յարի Տարի, 1962) — Բ. Թէեան (Եւրա): Խոթանպուլ, էջ 400.

Ասպարեզ Յիսնամեակ (1908-1958) — Նուէր Միհրան Արմանեանէ: Ֆրէզնօ, էջ 75:

Դերասան Ս. Սուրբաբեան — 25 ամեայ Յորելեան: Նուէր Ասպարեզաէն: Նիւ Եորք, 1939, էջ 16.

Ընդհանուր Տեղեկագիր 1960 Տարեշրջանի — Հ. Բ. Հ. Մ. ի: էջ 75:

Կեանիկ Յորձանութիւն Մէջ — Կ. Սասունի (նուիրատու): Պէյրութ, 1962, էջ 248.

Կեանիկ Պարագանեան — Յարութիւն Պարուտեան (նուիրատու): էջ 24.

Նկարիչ Աւո կը նուիրէ իր մեղափոխուկան Ալպուի Ա. Տարուայ 3-6 և Գ. Տ.
Գարտկէսցիան Առնուց Միութիւնը (Պոլիս) կը նուիրէ. — [1-8 և 10 թ
ա) Անտառին Աղջիկը - Կրիմ Եղբայրներ Խոթանպուլ, 1961, էջ 17:
բ) Պամպի - Խոթանպուլ, 1961, էջ 15: [պետքատ, 1962, է
Երկերի Ժողովածու (Հատոր Ա.) - Կր. Զուրապ: Նուէր Ա. Օ. Թ. Ս. Էն: Երեսն
Երկերի Ժողովածու (Հատոր Բ.) - Կրիզոր Զուրապ: Նուէր Մինաս Հրեսհանէ: է
Հայոցհանրատ, 1962, էջ 514: [բան, 1962, է
Աւետարանի Ծունչով - Արտակ Արքեպս. Մանուկեան: Նուէր Մ. Ղարաբէկեանէ:
Թօնդրակեցիներ - Վահագն Դաւթեան: Նուէր ըստ վերնոյն: Թէկրան, 1962, էջ
Հայոց Եկեղեցական Խղանակներ - Վ. Խոջայան: Նուէր ըստ վերնոյն: Թէկրան,
Մրժի Զայշեր - Արա Քընաճեան: Խոթանպուլ, 1962, էջ 32: [
Կանաչ Աշեր (Երեք Թանկօ) - Արա Քընաճեան: էջ 7:
Առող Պատմագրեանի 40ամեայ Յորբելան, Երաժշտական-Կրթական Գործունէու
Խմբագրեց Գէպօ Ակմոնեան (նուիրատու): Գէյրութ, 1962, էջ 148:
Ովասիս (Արձակ և Ռտանաւոր) - Խուրեն Որբերեան: Նուէր Յ. Որբերեանէ: Փ
Մանուէլ Վրդ. Խոլատեան կը նուիրէ իր հեղինակութիւններէն. — [1920, է
ա) Ս. Գրիգոր Լուսաւորիչ - Գէյրութ, 1957, էջ 70:
բ) Պատրաստուրին Առաջին Ս. Հազորդուրեան - Թէկրան, 1960, էջ 32:
գ) Լաւ Խոսովլանելու Համար - Թէկրան, 1960, էջ 31:
դ) Խմ Քրիստոնեականը - Թէկրան, 1960, էջ 31.
MISSAL - J. B. Arcar. Vienna, 1957, pp. 168. Նուէր ըստ նախորդներուն:
(Ըստունակելի)

ԼՈՅՍ ՏԵՍԱՆ Ս. ԱԹՈՌՈՅՑՍ ՏՊԱՐԱՆԷՆ

ԵՍ.Տ

Ա.ՆԴՐԱԴԱՐՁՈՒԹԻՒՆՆԵՐ

(Հ. Ս. ԿՈԳԵԱՆԻ
“ՀԱՅՈՑ ԵԿԵՂԵՑԻՆ”
ԳՈՐԾԻՆ ԱՌԻԹՈՎ)

Այր էտուհն Ուստերեց
Անդամ Արքայական Ընկերութեան

ՄԻՋԱՑԸ

ԵԿ

Պ Գ Ի Ն

ՏԵՍՈՒԹԻՒՆՆԵՐ ՏԻԵԶԵՐՔԻ ՄԱՍԻՆ
ՓԱՍՏԵՐ ԱՍՏՈՒՆՈՅ ԳՈՅԾՈՒԹԵԱՆ

ԹԱՐԳՄԱՆԵ

ՀԱՅԵ ՎՐԴ. ԱՃԵՄԵԱՆ

ՏՊԱՐԱՆ ՄՐՐՈՑ ԹԱԿՈՒԵԱՆՑ
ԵՐՈՒԱԽԱՂԵՄ - 1961